

Ք Ր Ո Ւ Ւ Կ

ՄԱՀԵՐ (ՔԻՓԼԻՆԿ, ՊՈԽՐԺԷ, ՀԱՆՐԻ ՏԸ, ՌԵՆԵԻԿ, ՄԱՔՍԻՄ ԿՈՐՔԻ, ԲԱԲԴԻՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍ, ԱՂԱՍԻ ԽԱՆՁԵԱՆ, ՅՈՎՃԱՆՆԵՍ ԱԲԵԼԵԱՆ, ՏՕՔԹ. ՊԱՐԹԾԵՆ,
ԿԻՒՄԹԱՎ, ՔԱՆ, ՄԻՔԱՅԵԼ, ՄԻՆԱՍԵԱՆ, ՓԱՅԼԱԿ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ, ՓՐՈՖ. ԱՆ-
ԹՈՒԱՆ ՄԵՑԵԼ), ՅՈՒՅԱՀԱՆԴԻՄՆԵՐ ԵՐԵՒԱՆ ՈՒ ՄՈՍԿՈՒԱ,
ՆՈՐ ՀՐԱՏԱՐ ԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ :

Աշխարհ ներկայ տարուան ընթացքին քա-
նի մը մտաւորական մեծ դէմքեր կորսնցուց,
Ռուտիլը Քիփլինկ, Փօլ Պուրժէ, Հանրի տը
Ռէնեիկ, Մաքսիմ Կորքի, առաջին երկուքն ու
վերջինը՝ տիեզերահաչակ վարպետներ, Երրոր-
դը՝ գրական ու դրասիրական ընտրանիներուն
համար մեծապէս յարգի, ամենքն ալ իրենց
տաղանդին չափը լիովին տուած, իրենց դոր-
ծը՝ կարելի է ըսել՝ աւարտած :

Պիտի չփորձեմ՝ նոյն իսկ հակիրճ կերպով՝
բնորոշել ատոնց ամէն մէկուն դրական վաս-
տակի նկարագիրը. քանի մը տողով անհնար
է ատիկա ընկ, ամբողջական պատկերացման
մը ու մեկնարանման մը համար բազմաթիւ է-
ջեր պէտք են, եւ Անահիտի ծաւալը չատ ան-
ձուկ է, ու արդէն չէ՞ որ այդպիսի մեծանուն
դէմքերու վրայ եւրոպական ու ամերիկեան
հանդէսներ ու լրագիրներ գրեցին՝ անոնց մահ-
ուան առթիւ՝ ինչ որ էական էր ըսել: Ես հոս
կուղեմ միայն յարգանքի քանի մը բառով ող-
ջունել այդ հոյակապ դէմքերուն մեկնումը այս
աշխարհէն որուն գեղեցկութեան զանձարանը
ճոխացնող ողիներ եղան: Քիփլինկ, արտակարդ
վիպող, արգիտական դիւցապներդակ, բանաս-
տեղ այնքան իր կուռ ու շողշողուն
արձակին որքան իր ջղուա ոտանաւորներուն
մէջ, «Բրիտանական կայսրութեան Հոմերոսը»,

ինչպէս անուանեցին զինքը. Պուրժէ, Պալզաքի
և Ֆլուպէրի, այդ տիտաններուն, յաջորդող
մեծարժէք վիպասաններէն մին, վերլուծող,
հոգերան վիպասան մը, թերեւս չափազանց
վերլուծող, տիպարներուն եւ կացութիւննե-
րուն հոգերանութիւնը աւելի մանրակրկիտ
մեկնարանութիւններով քան զործողութեամբ
պարզող, նուազ իսկական վիպասան քան Մո-
փասանն ու Տօտէն, աւելի ուժեղ իրր խորա-
թափանց գրական քննադատ քան իրր վիպա-
սան: Հանրի տը Ռէնեիկ, Փրանս. խորհրդա-
պաշտ բանաստեղծութեան ամենէն հմայիչ քնա-
րերգակը՝ Սամէնին հետ, աւելի ճոխ ու այ-
րազան քան Սամէնը, Վերհարընին հետ՝ ամե-
նէն ճարտար կիրարկիչը «ազատ ոտանաւոր»ին
ինչպէս եւ ամենանուրը վարպետ մը կանոնա-
ւոր տաղաչափութեան, մեծագոյն դէմքերէն
մին այն քերթողական չքեղ հոյլին որ՝ Պու-
րչին, Ժէրար տը Ներվալէն, Վլիլիկ տը Լիլ
Ատանէն, Պոուէրէն, Վերլէնէն ու Մալլարմէ-
էն յետոյ յայտնուելով եւ անոնց հանճարով
բացուած ճամրան ընդլայնելով՝ չարունակեց
վերանորոգումը եւ ճոխացումը Փրանսական
բանաստեղծութեան: Հանրի տը Ռէնեիկի մէջ՝
բանաստեղծին հետ կար նաեւ չահեկան վիպա-
սան մը եւ զրական նուրբ քննադատ մը: Կորքի
արժանաւոր յաջորդն էր ուսւ մեծ զրագէտ-

ներուն, էապէս, բնորոշապէս «ռուս» գրադէտ վիպասաններուն, Տոսթոյեվսքիին ու Թոլովոյին: Միտոփականօրէն յեղափոխական խառնուածքով գրադէտ մը եղաւ ան, թշուառներու ձնչուածներու, տառապողներու հոգին ուժզնօրէն արտայայտող ու անոնց գատը զեղարուեստական բարձր արժէքով գործերու մէջ պաշտպանող գրադէտներէն մին: Գրող մը որ ցարական թեժիմի անկումէն իսկ առաջ իր գործերուն մէջ այդ ողին ցոյց կուտար, բնական է որ ոռւս պետութեան մէջ մարդքիմի տարած յաղթանակէն յետոյ ջերմ համակրութեամբ կապուէր խորհրդային թեժիմին: Մեծ յարդանքը զոր կը վայելէր այդ թեժիմին զիխաւոր զեկավարներուն մօտ, ան գործածեց յօդուա Գրականութեան եւ Արուեստի. կուսակցական, հատուածական վարդապետութեան մը բոնատիրող ու ահմանափակող, կաշկանդող ճընշումը մեղմացուց: «Պրոլետ-գրողի» եւ «Խորհրդային գրող»ի զանազանութեան՝ որ ծնունդ առած էր նոր թեժիմի տիրապետումէն ի վեր՝ չնջուելուն պատճառ եղաւ. հզօրապէս նպաստեց որ նոր գրողները, յեղափոխական ներկայ փուլին արտայայտիչ գրողները, կապը չխղեն անցեալի մէծ հեղինակներու գրական ժառանգութեան՝ ինչպէս եւ ժողովրդական բանահիւսութեան հետ, այլ գիտնան՝ իրենց ձեւը ճոխացնելու համար՝ օդտուիլ հին վարպետներէն ու Փօլքլօրական գանձերէն: Խորհ. Միտութեան բոլոր ժողովուրդներուն համար ծանր կորուստ մը եղաւ այդ մէծ գրադէտին եւ գրական իմաստուն խորհրդատուին անհետացումը:

Քիմիլինկ եւ Հանրի ալ Բէներէ քիչ ծանօթ էին մեր մէջ, որոշ ու սակաւաթիւ իրազեկներ միայն անոնց գործերուն մօտէն տեղեակ էին. զրեթէ ոչինչ ունինք այդ երկուքին՝ հայերէնի թարգմանուած: Պուրժէ եւ կորքի շատ ընտանի անուններ էին մեր մէջ. անոնց գործերը, զէթ զլխաւոր գործերը, շատերու ծանօթ էին. հանգուցեալ Զիֆթէ-Սարաֆը հրատարակած էր Պուրժէի Աշակերտը վէսին թարգմանութիւնը եւ անոր քանի մը նորավէպերը թարգմանուած էին քանի մը արեւմտահայերու կողմէ: Կորքիէն թէ՛ ոռւսահայեր եւ թէ՛ թրքահայեր բաւական էջեր թարգմանած են, մանաւանդ նորավէպեր ու պատմուածքներ. ու գեռ

երկու տարի առաջ էր որ Երեւանի մէջ լոյս տեսաւ կորքիի քերթուածներուն տաղաչափեալ թարգմանութիւնը զոր կատարեր էր Զարենց շատ յաջող կերպով:

Կորքի բարեկամ մըն էր Հայոց. պատերազմէն առաջ, Փեթերսպուրկի մէջ, անոր զեկավարութեան տակ կատարուեցան խմբագրութիւնն ու հրատարակումը հայ ժամանակակից մէծ արձակագիրներու հատընտիր էջերու ոռւսերէն թարգմանութեանց, կենսագրական ծանօթութիւններով եւ իր կողմէ յառաջարանով մը, այն միջոցին ուր՝ միւս կողմէ Վալերի Պրիւսով ալ հայ հին ու նոր յայտնի բանասեղծներու լաւագոյն էջերուն ոռւսական թարգմանութեանց հաւաքածուի մը խմբագրութիւնը կը կատարէր՝ խումբ մը ոռւս ծանօթ գրողներու աշխատակցութեամբ:



Ներկայ տարին հայ ժողովուրդին համար մանաւանդ աղխտաբեր եղաւ՝ անկից խլելով, ետեւէ ետեւ, առաջնակարդ զէմքեր, եւ այնպիսի դէմքեր որոնց իւրաքանչիւրը իր տեսակին մէջ անփոխարինելի ուժ մը կը ներկայացնէր եւ որոնք զրեթէ բոլորն ալ իրենց գործը գեռ չէին վերջացուցած: Քանի մը ամիս առաջ, թամանեանն ու եղիշէ թաղէուեանն է որ յանկարծ կը խաւարէին, երկու կատարներ հայ արուեստի, որոնցմէ զեռ ա՛յնքան զեղեցիկ արտադրութիւններ կընայինք սպասել. անոնց մէջ ամբարուած էր, իր լիակատար հասունութեան հասած, անձնադրուչ ամենա տաղանդի հետ, խոր հմտութիւն, կուս փորձառութիւն, անվրէպ ճաշակ, յատկութիւններ որոնց միացումը եւ այդ աստիճանով զարգացումը մէկ մարդու մէջ յանախագէպ ըլլալէ հեռու է: Թամանեանը մանաւանդ անհրաժեշտութիւն մըն էր Խորհ. Հայաստանի նոր հայ ճարտարապետութեան մը ծաղկման հոյակառ միկին զլուխը, իր իսկ յօրինած յատակագծով հետզետէ կառուցուող մայրաքաղաք Երեւանի աստիճանական իրականացման ծանր ու թանկագին զլուխը, իր իսկ յօրինած յատակագծով: Մէկ օրէն միւսը՝ այդ հակայ ուժերը կորան: Եւ ահա յունիս ու յուլիս ամիսներու ընթացքին երկու - երեք շարթուան նեղ միջոցին մէջ,

յաջորդաբար կորսնցուցինք Բարգէն կաթողիկոսը, Արելեան մեծ արուեստուազէտը և Խորհ. Հայաստանի առաջին քաղաքացին, Ազատի Խանջեանը, երեքն ալ խոչոր դէմքեր, իւրաքանչիւրը իր ճիւղին ու շրջանակին մէջ թանկարժէք ուժ :

Բարգէն Ա. կարողիկոս — Արմաշի հայ կրօնական — մշակութային մեծ կրթարանին մէջ Օրբաննեան և Դուրեան հոյակառ վարպետուներուն չունչին տակ կազմուած անդրանիկ եկեղեցականներէն մին, Բարգէն Կիւլէսէրեան վարդապետը՝ Դարեվանքէն ելած օրէն մինչեւ իր վաղաժամ մահուան օրը՝ հանդիսացաւ աղդասէր, հմուտ, Եռանդուն, աշխատասէր մտաւորական մը, մեր ազնուազոյն ու բարձրագոյն Եկեղեցական — աղդային գործիչներէն մին։ Երիտասարդ հասակին մէջ անիկա, ժողովրդանուէր սպասաւոր մեր աղդային մայրական Եկեղեցւոյն, սիրով փութաց ընդունիլ պաշտօնները որ իրեն առաջարկուեցան Փոքր Ասիոյ զաւառական շրջաններէ ու մահաւանդ Թրքահայաստանի կարեւոր կեզրոնէ մը։ Իր առաջնորդ Սամսոնի, յետոյ Անկորայի հայ համայնքին, և մահաւանդ իրը առաջնորդ Տարօնի Հայութեան և վանահայր Ս. Կարապետի մեծահուչակ վանքին, անիկա խղճամիտ, կարող, անձնուէր և Հայրենասէր հոգեւորական գործիչ թանկազին յատկութիւններ ի յայտ բերաւ։ Աւելնոտ սրտի մը կրակին, զաղափարապաշտ հոգիի մը թոփչքին՝ ան կը միացնէր ծրագիրներ իրականացնելու ատակ գործնական սղի, մեթոսիկ ու լուրջ աշխատողի կարողութիւն, գործ յաջողցնելու առաքինութիւն։ Ուր որ կացած է ան, իր ճիգերը զրական ու կարեւոր արդիւնք տուած են. այն մարդոցմէն էր ինք, որոնց համար ժողովուրդը կ'ըսէ՝ «քարէն ջուր կը հանէ»։

Մեծ է ու բազմաձեւ՝ անոր վաստակը, ոչ միայն իրը Եկեղեցական առաջնորդ, այլ իրը հմուտ քարոզիչ, իրը կարող ուսուցիչ, իրը ներհուն ու պրապոդ բանասէր։ Արմաշի դըպրեվանքին այդ նախկին աշակերտը օր մը հոն հրաւիրուեցաւ իրը վանահայր ու տեսուչ եւ իր հանրային գործունէութեան կարեւորագոյն շրջաններէն մին ունեցաւ այնուղ՝ իր կարգին ինք ալ աշխատելով զիսակից ու նուրիուած



Բարգէն Ա. արռաջական կարողիկոս
Կիլիկիոյ

հայ Եկեղեցականներ պատրաստելու գործին։ Յետոյ՝ Պոլսոյ մէջ, իրը քարոզիչ և իրը ուսուցիչ ան փայլեցաւ, ու նոյն ատեն Ազգային Մատենադարանի ձեռագիրներուն և հին գիրքերուն ուսումնասիրութեամբ զրագեցաւ, իր բանասիրական կարեւոր աշխատութիւններէն մէկ քանին հրատարակեց, թէ՛ հատորի ձեւով, թէ՛ Լոյս կրօնական — բանասիրական շարաթաթերթին մէջ որ իր զեկավարութեան տակ արժէքաւոր պարբերաթերթ մը զարձաւ։ Այդ միջոցին է որ Երեւան եկան իր մեծ աշխատութիւնները Կոլոտ պատրիարքին, Ծովքի հայրապետական շրջանին վրայ, ու մահաւանդ Եղիշէ պատմագրի ու Վարդանանց գրուազի մասին իր ստուար ու զեղեցիկ ուսումնասիրութիւնը որ Հանդէս Ամսօրեային մէջ լոյս տեսաւ։ Հատորի մը մէջ ամփոփուելէ առաջ։ Յետոյ անցնելով Ամերիկա, աւելի եւս ընդլայնեց իր մտաւոր զարգացումը, գործեց այնուզ ալ՝ ամերիկահայ զաղութին մէջ՝ իրը քարոզիչ, հրատարակեց Տաւրոս շարաթաթերթը,

ուր շաբունակեց իր բանասէրի և հրապարակագրի աշխատանքը։ Եղիշէ Դուրեան սրբազնը, Երուսաղէմի պատրիարք ընարուելին անմիջապէս յետոյ, զայն հրաւիրեց ժառանգաւորաց Վարժարանին ու Սիոն պաշտօնաթերթին ի սպաս զնելու իր հմտութեան, Եռանդի ու Մրջախոհութեան մեծ ուժերը, ինչ որ ըրտ ան՝ ճոխ ու անմոռանալի արդինքով։ Դուրեան պատրիարք, Մեսրոպ Նշանեան արքեպիսկոպոս և Բարդէն Կիւլէսէրեան արքեպիսկոպոս Երուսաղէմի Պատրիարքարանին, վանքին, տապարանին, ժառանգաւորաց Վարժարանին համար վերականգնման, վերծաղկման նոր ու փայլուն չըջան մը բացին, որ, անկից ի վեր աւելի եւս հարուստ ու ճաճանչաւոր, կը շարունակէ յառաջանալ՝ չնորհիւ Դուրեան Պատրիարքի արժանաւոր յաջորդին, Բարդէն կաթողիկոսի հոգիի ու տաղանդի Եղյայրական ընկերոջ, Թորդոմ Պատրիարքի, իմաստուն ու բեղմնաւոր զեկավարութեան։ Հուսկ ապա, Կիւլիկիոյ ծերունազարդ Հայրապետը՝ Սահակ Բ., սրտով ու մտքով մեծ այդ կերպանց Հայր, Սայյ տարագիր Աթոռը Սուրբոյ մէջ հաստատելու և անոր կից կրօնական և ազգային կրթարան մը հիմնելու զեղեցիկ զաղափարին կառչած, տեսնելով ինքինքը տարիներու և վիշտերու բեսին տակ կքած և զգալով որ պիտի չկարենար այս ծանր զործը միայնակ ի զլուխ հանել, խոհեմութիւնն ու ազնւութիւնն ունեցաւ Բարդէն արքեպիսկոպոս իր աջակից հրաւիրելու, անուանեց և օծեց զայն աթոռակից կաթողիկոս, և Բարդէն Ա. աթոռակից կաթողիկոսը լիովին արդարացուց յոյսերը զոր իր վրայ զրած էր ալեւոր Հայրապետը, զոր իր վրայ զրած էր նաև ամբողջ հայ ժողովուրդը։ Անթիլիասի կաթողիկոսարանը, իր զպրանցով, իր Հասկ պաշտօնաթերթով, վերջին տարիներու ընթացքին Սուրբոյ հայ մեծ համայնքի ծոցին մէջ իր ազգային կեդրոն իր ունեցած լուրջ ու շինիչ զործունէութեամբ, զլիսաւորապէս Բարդէն կաթողիկոսի անսպաս եռանդին ու անձնուիրութեան, զործիչի և վարչիչ հաղուազիւտ կարողութեանց կը պարտինք։

Իր կեանքի վերջին չըջանին այդ ծանր զոր-


ծին լծուած, իր վատառողջ մարմնոյն ամբողջ ուժը անոր նուիրելու ստիպուած, ան նորէն միջոց զտեր է, Հասկի խմբագրութենէն զատ՝ շարագրելու Հայ – Կիարոս շահեկան մենադրութիւնը որ նոր լոյս տեսաւ և Կիլիկիոյ կարողիկոսներու Պատմութիւն մը, ստուար աշխատութիւն որ անտիպ է զեռ և որ, Եղիշէի վրայ իր մասնագիտական ուսումնասիրութեան և այլ բանասիրական կարեւոր աշխատութեանց հետ, անշուշտ պիտի կազմէ իր խուզարկու և խոհական զրչին մնայուն արտադրութիւններէն մին։

Մարդը՝ Բարդէն կաթողիկոսին մէջ՝ այնքան քննուց ու աղնիւ էր որքան զործիչը կուրովի և հզօր։ Անոնք որ մօտէն ճանչցած են զինքը, զիտեն թէ ի՞նչ անկեղծ ու չերմ զորովով ի սիրո մը կը բարախէր անոր մէջ անոնց հանդէպ որոնց համար բարեկամութիւն ունէր։ Ես երբէք չեմ կրնար մոռնալ այն սրտաշարժ ծայրայեղուրիւնը որուն հասցուց ինծի հանդէպ իր ունեցած բարեկամութեան արտայայտութիւնը, 1914ի սկիզբները, երբ հանգուցեալ Զօհրապը կազմէց Պոլսոյ մէջ յորելեանական յանձնաժողով մը տօնելու համար այս տողերը զրոյին զրական զործունէութեան քաննեւհնդամեակը անիկա Պայքարին մէջ հրատարակեց իր սիրած մէկ մտաւորականին մասին, ոչ թէ մէկ յօդուած, այլ ամբողջ շարք մը։

Զգարմացայ բնաւ լրագրաց հրատարակած նկարագրութիւններէն, և մանաւանդ ստանունով մը ստորագրուած այն վեհաշունչ նկարագրութիւննէն ուր Թորդոմ պատրիարքի ոճը նըշմարեցի, ի՞նչ խոր յուզմունքով, ի՞նչ զառն կակիծով իր ընկերները, աշակերտները, և ամբողջ հայ ժողովուրդը պաշարեր են անոր գպարզը։ Արտասահմանի զրեթէ բովանդակ հայ մամուլը անվերապահ զովեստի արտայայտութիւններով ողջունեց մեկնումը այդ մեծ զործիչին։ Եւ այդ արտայայտութեանց մէջ առաջին տեղը կը բանէ այն մէծարժէք յօդուածներու և ստանաւոր ու արձակ քերթուածներու փունջը զոր տուաւ Սիոնը իր վերջին թիւին մէջ և ուր ա՛յնքան զեղեցիկ է Թորդոմ պատրիարքի ողբերգը իր մտաւոր եղրօր հոգւ ուղոյն ուղղուած։

Աղասի Խանջեան .— Անակնկալ եւ մեծապէս տիրառիթ դէպք մը եղաւ Աղասի Խանջեանի եղբական մահը : Պատճառները որոնք յառաջ բերին չքացումը այդ երիասարդ զործիչին որ համակ եռանդ էր ու նուրբում եւ որ մօտ ութ՝ ինը տարիէ ի վեր՝ իրը Խ . Հայաստանի դեկավաներուն առաջինը, անսպառ աշխատասիրութիւն ցոյց տուած էր, եւ զործիչի ձիրքեր՝ խօսելու եւ գրելու փայլուն կարդութեանց հետ, որոնց մէջ կը զգացուէին զարդացած միտք մը եւ կրակու հոգի մը, մեզի որոշապէս ծանօթ չեն : Ինչ որ այդ մասին զըրուեցաւ արտասահմանի մէջ, հիմնուած է հնթագրութեանց վրայ, ճշմարտութիւնը ամբողջապէս եւ անայլայլ կերպով չպիտի կարենայ յայտնուիլ մեզի՝ մինչեւ որ վաւերական ու լիակատար տեղեկութիւններ չունենանք : Գալով պաշտօնական յայտարարութեանց, որոնք հանգուցեալին անձնասպանութիւնը կը յիշատակին առանց ո եւ է մանրամասնութիւն տալու եւ որոնք դատապարտութեան ու անարդանքի բառեր միայն կը պարունակին անոր մասին ու տարիներով չարաշար աշխատած, իր երկրին ու ժողովուրդին ու ամբողջ Խ . Միութեան ծառայութիւն մատուցած այդ զործիչին վաղաժամ անհետացման համար ցաւ յայտնող խօսք միսկ չունին, այդ յայտարարութիւնները մեզի անհասկանալի կը մնան : Ի՞նչպէս Խանջեանը, որ գեռ քանի մը ամիս առաջ Լենինեան չքանշանը կը ստանար Սթալինէն իրը հարազատ ու արժէքաւոր համայնավար զործիչ, յանկարծ կը մեղադրուի իրը թոյլ, անարի, նոյն իսկ «Երկերսանի», ու կ'ամբաստանուի իրբեւ Հայաստանի մէջ որպէս թէ գոյութիւն ունեցող «Թրոցքիական» եւ «նացիոնալիստական» հոսանքներու դէմ կը ունելու համար հարկ եղած կորովը ցոյց չտուող, նոյն իսկ զանոնք գաղտնի կերպով խրախուսող, չենք կրնար ըմբոնել ասիկա : Զենք կրնար նաև արդէն ըմբոնել թէ ինչպէս ծայրայեղ ձախ յեղափոխականութիւնը որ էականապէս ապազդային թրոցքիի մը ուղղութիւնն է, կրնայ միանալ աղքայնամոլ ձգտումներ ներկայացնող հոսանքներու : Այս կէտերուն եւ զես առանց նման ուրիշ կարգ մը մութ ու կնճուա կէտերու վրայ վրայ չէմ ուղեր ծանրա-

նալ ներկայ բոպէին ուր մեր սրտին տիրող զգացումը՝ Խանջեանի պէս թանկապէին ուժի մը կորուստին ազդած խորունկ ցաւն է : Տպաւորութիւնը զոր իրմէ ստացայ չորս տարի առաջ երեւան գտնուած միջոցիս իրեն հետ ունեցած երկու երկար տեսակցութեանց ընթացքին, տպաւորութիւնը զոր հաստատեցին իր շատ մը ընկերներուն տուած ներբողալից տեղեկութիւնները եւ զոր ամբացուցին մանաւանդ անկից ի վեր հետզհետէ յայտնուող իրողութիւնները, այն եղաւ որ այդ սուր մտքով եւ ուժեղ խառնուած քով վանեցի զեղեցիկ ու աւինուա երիտասարդին մէջ ներդաշնակօրէն եւ անկեղծօրէն միացած էին մարքսեան համոզուած զաղափարապաշտ զործիչը եւ իր երկիրն ու ցեղը բնական առողջ սիրով մը սիրդ ու համայնավար բեժիմին օգնութեամբ անոր վերականգնման, անոր յառաջդիմութեան անրնդհատ, տքնածան, սպասիչ նուիրումով մը աշխատիլը հրայրք մը, կեանքի նպատակ մը զարձուցած Հայը : Եւ այդ տպաւորութիւնս անկից ի վեր ես արտայայտեցի խօսքով ու զրչով քանի քանի անգամ : Այսօր շատերը զալութեահայութեան մէջ կը տեսնին որ իմ տպաւորութիւնս ու ատով կազմուած կարծիքս ձիշը են եղած : Այս վերջին ութ՝ ինը տարուան ընթացքին, ինչքան որ բարելաւումներ տեղի ունեցան Խ . Հայաստանի մէջ, ինչքան որ ամէն տեսակի հանրօգուտ գործեր հաստատեցան, ինչքան որ ճարտարարուեստ, երկրագործութիւն, զրականութիւն, թատրոն, երաժշտութիւն, կերպարուեստներ, դարզացում ցոյց տուին, ինչքան որ մէծ ու օպտակար ծրագիրներ — Աղստաֆայի երկաթուղի, պազլթի հալման զործարան, արուեստական քառչուի զործարան, Չորապէս, ներդաշնի ձեռնարկներ, եւն . — իրականացման ճամբուն մէջ մտան, այդ բոլորին մէջ անշուշտ զեր ունեցան ուրիշ համայնավար կամ խորհրդային պատուական հայ զործիչներ ալ, բայց ինձի կը թուի թէ կարեւորագոյն բաժինը Աղասի Խանջեանինը եղաւ, ժողովուրդին ծառայելու անոր բուռն ցանկութեանը, անոր անհատնում եռանդին եւ անխոնն աշխատասիրութեանը, անոր զարգացած ու յայն մտքին, մշակութային արժէքներու հանդէպ անոր ջերմ սիրոյն



Աղասի Խանջեան

Եւ խոր ըմբռանողութեան։ Անիկա կը պաշտէր զեղարուեստն ու գեղեցիկ գրականութիւնը, բարեկամ ու պաշտպան էր տաղանդաւոր արուեստագիտներու և գրողներու։ Ան համոզուած էր թէ ընկերային վարդապետութեանց և կառավարական սիստեմներու լաւագոյնը մարքսեան վարդապետութիւնը և համայնավար բեժիմն է, բայց եւ կը փափաքէր որ այն ցեղը՝ որուն մէկ զաւակն էր ինքն ալ՝ մեծագոյն օգուտը քաղէր այդ բեժիմն եւ իր աշխատաւոր ու ստեղծագործ տարրի բոլոր չափը կարենար տալ, բովանդակ արդիւնքը երեւան բերէր ի պատիւ իրեն եւ յօդուած համայն մարդկութեան։ Վերջին յօդուածը որ իր գրչէն ելեր է, Փրաւային մէջ հրատարակուած այն ոուսերէն յօդուածն է ուր վերջին տասնամեակին նորհ։ Հայաստանի մէջ կատարուած յառաջդիմութեանց, իրականացած դործերուն թւումն ըրեր եւ արժէքն ի վեր հաներ էր։

Օր մը անշուշտ անաշառ ու իրազեկ հայ դրագէտ մը պիտի շարազրէ մանրամասն ու ճշգրիտ կենսագրութիւնը այդ տաղանդաւոր ու բազմարդիւն դործիչին, որ ունեցաւ գեղե-

ցիկ կեանք մը եւ ողբերգական մոայլ վախճան մը, եւ որուն անունը հայ ցեղի պատմութեան մէջ պիտի մնայ անջինջ՝ ժողովուրդին լաւագոյն ծառայողներու լուսաւոր անուններուն առաջին գծին վրայ։

Յովհաննէս Արելեան.՝ Հայ ժամանակակից արուեստի մեծագոյն դէմքերէն մին, Հայ բեմի ամենէն ուժեղ եւ ինքնատիպ վարպետը՝ Աղամեանէն ի վեր, Յովհաննէս Արելեան, վերոյիշեալ երկու ականաւոր Հայերուն հետ գրեթէ նոյն ժամանակ վախճանեցաւ։ Եօթանասուն տարեկանը նոր էր անցած, բայց ինչպէս տեսայ զինքը 1932ին երեւան բեմի վրայ եւ իր տան մէջ — աւելի քան երբեք առողջ, կենսախայտ ուժերով լի կը թուէր, եւ իր մեծ տաղանդին լիակատար հասունութեանը մէջ՝ դեռ շատ ծառայութիւններ կրնար մատուցանել հայ թատերական արուեստին։ Ի՞նչքան շահեկան են Զանանի Շահնամէին Խօճա Մուսարէքի, Գեղամ Սարեանի Երեք Երգին կոյր ծերուկի, Կորքիի Եզոր Բալըշեւի Եզորի գերերուն մէջ այն այլազան, բնորոշ ու կենդանի դիմակները զոր զգեցուցեր է իր դէմքին (ինչպէս կը տեսնենք կորի). Արուեստ ամսաթերթի վերջին թիւի հրատարակած լուսանկարներուն մէջ), եւ ան զեռ բաւական տարիներ կրնար մեր բեմը ձոխացնել նորանոր հզօր ստեղծագործութիւններով։ Արկած մըն է, — թոքերու բորբոքում, — որ յանկարծ առեր տարեր է այդ արտակարդ, առողջութեամբ եւ տաղանդով հաւասարապէս ուժեղ խառնուածքը։

Արելեան այն եղաւ հայ իրազաշտ թատրոնին համար ինչ որ եղաւ Աղամեան հայ ոսմանթիկ թատրոնին համար։ Աղամեանի մէջ, մեծ ոսմանթիկ արուեստագիտին քով՝ կար նաեւ անշուշտ՝ որոշ չափով՝ իրազաշտը, որ կենդանութիւն կուտար անոր մեծ դերերուն իրականացման. ան հարազատ բեմական արտայայտիչը եղաւ հակայ Շէքսֆիրի արուեստին, որ զուտ իրազաշտութենէ աւելի բարդ ու բարձր է, որ ներդաշնակ խառնուրդ մըն է տեսլազաշտութեան եւ իրազաշտութեան, իր մէջ միացնելով թէ՛ հոգերանական դիտողութիւն, թէ՛ առօրեայ կեանքի եւ մարդկային

տիպարներու ճշգրիտ պատկերացում, թէ՛ հ-
րեւակայուած կամ համագրուած տիպարներ,
թէ՛ փիլիսոփայութիւն ու բանաստեղծութիւն,
կեանքը տեսիլի, երազի մէջն տեսնուած. և
Աղամեան ունէր այն լայն ու ճապուկ հանձա-
րը, և այն նուրբ, ճոխ ու զարդացած միտքը,
որ պէտք են իրականացնելու համար, Համլէ-
թի պէս անհուն զործի մը մէջ, ինչպէս և
Քինի, Քորրասոյի, Ուրիէլ Ակոստայի պէս
թատերախազերու մէջ, այդ բարձր ու բարդ
արուեստը: Բայց կայ անխառնօրէն իրապաշտ
արուեստ մը, պարզ, խոր, համեղ, կենդանի,
բնորոշ, զոր չունէինք Արելեանէն առաջ՝ զէթ
այն կատարելութեամբ ու զօրութեամբ զոր
Արելեան տուաւ անոր:

Կովկասի հայ բեմը ունեցած է,
Արելեանէն առաջ, Սունդուկեանցի իրապաշտ
խազերուն տաղանդաւոր դերակատարներ,
ինչպէս Զմշկեան մը կամ Տէր Դաւթեան մը,
որոնք ընտիր իրապաշտ արուեստագէտներ ե-
ղած են, բայց տեղական, սահմանափակ իրա-
պաշտութեամբ մը. տիկին Հրաշեայ Պոլսոյ
և Թիֆլիսի բեմերուն վրայ ձգտած է բնական
խազացուածքով մը տիպարներ ապրեցնելու,
Մնակեան ունէր իրապաշտ դերասանի մեծ
ձիրքեր. բայց Հրաշեայ, սոմանթիկ շրջանին
ծաղկած արուեստագէտ, անշուշտ՝ Աղամեանի
պէս՝ ունեցած է արուեստ մը ուր սոմանթիգմ
և իրապաշտութիւն կը միանային. Մնակեան,
դժբաղբար խրած՝ մելոտրամներու ներկա-
յացմանց մէջ, իր ձիրքերը չէ կրցած բնակա-
նօրէն զարդացնել ու վերջ ի վերջոյ զարձած
էր մելոտրամի ուժեղ դերասան մը լոկ: Ա-
րելեանն է որ, նախ Աղամեանի հետեւող մը
— ինքնատիպ հետեւող մը — ըլլալով սկսած,
տարիներու ընթացքին՝ սուս թատերական
զուտ իրապաշտ արուեստին ալ ազդեցութեան
տակ՝ ձգտած ու յաջողած էր հայ բեմին վրայ
զարդացնել՝ իրեն յատուկ ամբողջ գեղեցկու-
թեամբ, իր բովանդակ ընդարձակութեամբ ու
խորութեամբ՝ բարձրօրէն ըմբռնուած իրա-
պաշտ արուեստ մը: Իր աշակերտներն են Զա-
րիֆեան, Շահսաթունի, (առաջինը՝ քիչ մը
աւելի մօտ Աղամեանին, երկրորդը բոլորովին



Յովհ. Արելեան

մօտ Արելեանին), և ուրիշներ որ այժմ Երե-
ւանի բեմին վրայ կը փայլին, աշակերտներ
որ վարպետներ հանդիսացան իրենց կարգին:
Արելեանի կողքին պէտք է յիշատակել
նաև անշուշտ Միքայէլ Մանուկէլեանը, շահե-
կան զբաղէտ և մեծ իրապաշտ դերասան, որ
բարերազզարար զեռ կենդանի է և Երեւանի
բեմին շնչաւոր զարդերէն մին կը կազմէ, և
հանգուցեալ տիկին Սիրանոյչը, որ Աղամեանի
տեսակէն և անոր պէս հանձարով օժտուած
բարձր արուեստագիտուհի մը եղաւ:

Արելեան Կովկաս գառնալէն ու վերջնա-
կանապէս հոն հաստատուելէն առաջ, փորձեց
Պերլին, Փարիզ և Լոնսոն ներկայացնել Շէ-
քըսփիրի Օրելլօն, Հրաւիրելով գերմանացի,
Փրանսացի, անգլիացի քննադատներ: Իր խա-
ղը շահեկան էր, կենդանի, բնորոշ, և զնա-
հատական յօդուածներ երեւան իր մասին այդ
Երեք Երկիրներու մամուլին մէջ, բայց կարե-

մ չ ըսել թէ Արելեանի արուեստը որ նոյն իսկ Շէքսիֆը ներկայացուցած ատեն կը մնար պարզօրէն, անախոնօրէն իրապաշտական, կը բաւէր իր ամբողջ ներուժութեամբ, բարդութեամբ եւ խորութեամբ արծոայայտելու Շէքսիֆիրեան ոգին: Վահրամ Փափազեան, Օրելոյի Փրանսերէն ներկայացումով զոր տուաւ Փարիզ, շատ աւելի մօտ յայտնուեցաւ Աղամեանին, աւելի լայն թարգման Շէքսիֆիրեան հանձարին: Արելեան եղաւ առաջինը իրապաշտ հայ գերասաններուն եւ մեծագոյնը. եղաւ իրը գերասան ինչ որ եղան Ֆրանսացւոց մէջ Մոփասան մը կամ Տոտէ մը, մեր մէջ՝ Շիրվանզադէ մը կամ Զօհրապ մը՝ իրը վիպող:

Արելեանի տաղանդին չափ մեծ էր պաշտամունքը զոր ան ունէր հայ բեմին համար, իր խանդակառ, մոլեսանդ նաւիրումը անոր: Պատերազմէն առաջ, ան իր կազմած խումբով գացած է յաճախ Կովկասի ամէն կողմը, արեւելեան Հայաստանի գաւառական քաղաքներուն ու ամենէն անշուք գիւղերուն մէջ իսկ, ու նաև Վրաստանի եւ Ատրպէճանի հայ մեծ ու փոքր գաղութներուն մէջ ներկայացումներ տալ, հայ թատրոնը ճանչցնել ու սիրցնել ժողովուրդին բոլոր խաւերուն: Օսմաննեան սահմանադրութեան հոչակումէն յետոյ, ան իր խումբով եկաւ Պոլիս եւ այնտեղ ինչպէս եւ Փոքր Ասիրյ գանազան քաղաքներուն ու գիւղերուն մէջ տուաւ ներկայացումներ հայ ու թարգմանական թատերախաղերու, որոնք ամենախանդակառ ընդունելութիւն գտան արեւմտահայ հասարակութեան մօտ: Իսկ Կովկաս դառնալէն ի վեր, ան չուզեց գործել միմիայն Խորհ. Հայաստանի մէջ, այլ՝ ինչպէս եւ Վահրամ Փափազեանը՝ եղաւ մեծ հայ գերասանը ամբողջ Անդրկովկասի. պարբերաբար կուգար Երեւան՝ պետական թատրոնի ներկայացմանց մասնակցելու, բայց տարուան մէկ մեծ մասն ալ կ'անցընէր Պաքու եւ Թիֆլիս, ուր տրուած Հայկական ներկայացմանց գլխաւոր սիւնն էր:

Անոնք որ՝ ինչպէս այս տողերը զրողը՝ մօտէն ճանչցած են զինքը, պիտի ողբան նաեւ այն շատ ազնիւ, համակրելի, սիրելի մարզը, զորովադին, անկեղծ հաւատարիմ բարեկամը,

իր ցեղը պարզութեամբ բայց խորութեամբ սիրող հարազատ Հայը, որ եղաւ ան:

Կը յանձնարարեմ Անահիտի ընթերցողներուն կարդալ երեւանի Խորհրդային Արուեստ եւ Գրական Թերք ամսագիրներու վերջերս լոյս տեսած այն թիւերը, ուր Դրաստամատ Սիմոնեան, Վահան Թոթովինց, Զանան, տիկին Արուս Ռուկանեան. Գարեգին Լեւոնեան, Վ. Վարդանեան, Դերեսիկ Դեմիրջեան, Երուանդ Թօլայեան, Գուրգէն Մահարի, Լեւոն Քալանթար շատ շահեկան էջերու մէջ իրենց մեծարանքի ու ցաւի արտայայտութիւնը բերած են անհետացած մեծ արուեստագէտի յիշատակին: Այդ յօդուածներուն լաւագոյններէն մէկն է Լեւոն Քալանթարինը, բաց ի այն անճահ եւ անձիշդ հատուածէն, ուր «Հանճարեղ» Աղամեանի եւ անոր օրինակէն ոգեւորուած, անոր հետեւողութեամբ իր գերատանական ասպարէցն սկսած եւ տարիներ յետոյ իր հզօր ինքնութիւնը գտած Արելեանի զուգակշիռն ընելով, Աղամեանը «խայտարդէտ», խայտալեզու Բիւզանդիոնից չուած Լեվանտացի» կը յորջորջէ եւ անոր արուեստը՝ հակառակ անհերքելի հանճարին՝ «Ճերմանոցային» կ'որակէ, մինչ Արելեան՝ հայ հողի ու հայ ժողովուրդի հետ ներքնապէս կապուած, իր արուեստով անոնց աւելի հարազատ արտայայտիչ, եւայլն: Արելեանը փառաբանելու համար բնաւ պէտք չկայ նսեմացնելու Աղամեանի պէս լուսապանծ դէմք մը, որ մին է հայ ցեղին մէջ յայտնուած «Հրաշք»ներէն. Արելեան, որ մինչեւ վերջը մնացած էր խորին սքանչացող Աղամեանի, ինքն իսկ պիտի բողոքէր ատոր դէմ, ինչպէս որ պիտի բողոքէր նաեւ «լեվանտացի» Հայուն միսը ուտելու տղեղ եւ ապուշ նորելուկ ախտին դէմ որով վերջերս վարակուած ափառի դէմ ափառի բարձրագույն հայրէն հրաշակուեցաւ իրը աշխարհի լաւագոյն Համլէթ խաղացող զերասանը, ունէր արուեստ մը, որ չէ թէ ջերմանոցային, այլ արեւային էր, աստուածային էր, կատարն էր բարձրագոյն արուեստին: Ու մեծագոյն գովեստն ընել է Ա-

բելեանին, ըսելը թէ ան եղաւ այնքան մեծ իրը իրապաշտ զերասան որքան Աղամեան իրը ոռմանթիկ արուեստագէտ:

Տօքթ. Պարբըն - Տօքթ. Ճէյմս Լ. Պարբըն, յայտնի ամերիկացի միսիոնարը, "Որ վախճաներ է այս վերջերս, հայ ժողովուրդի մեծադոյն բարեկամներէն, կարելի է ըսել՝ բարերարներէն մէկը եղաւ: Պատերազմէն առաջ, Խարբերգ զրկուած միսիոնար, ան հոն նուիրուելով հայ տարրին մէջ կրթական ու կրօնական գործունէութեան, մօտէն ճանչցաւ մեր ժողովուրդը, սորվեցաւ անոր լեզուն, ճշդադատ աչքով տեսաւ անոր յատկութիւններն ու թերութիւնները, սիրեց զայն եւ արւաւ անոր իր բարեկամութիւնը զոր անայլայլ պահէց մինչեւ վերջը: Պատերազմի ատեն, Խթթիհատի եղեռնը մէջտեղ հանելու, Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի ճանչցնելու համար ինք՝ իր ընկերներուն (եւ Պոլսոյ դեսպան սփանչելի Մորկընթառուին հետ) կատարեց հական դերը: Եւ ինք է, Մորկընթառուի եւ Քիլիլէնտ Տօնի հետ, որ հիմնեց Նիր Իսթ Ռիլիֆը, որուն մատուցած ծառայութիւնները հայ ժողովուրդին՝ անսահմանօրէն մեծ են: Վահան Քիւրքճեան Կոչնակի իր շատ գեղեցիկ խմբագրական յօդուածներէն մէկուն մէջ, ուր ըսած է ամէն ինչ որ հարկաւոր է՝ Հայութեան այդ մեծ բարեկամին կատարած գործին արժէքն ի վեր հանելու համար, կը զրէ՝ Ալլէտեաւներու համար Նիր Իսթ Ռիլիֆը զոյացուց 100,000,000 տոլար: Ենթագրելով թէ այդ գումարին կէսը յատկացուցաւ ուրիշ ցեղերու, տարակոյս չկայ թէ միւս կէսն ալ նախախնամական բարիք եղաւ մեզի, մահու եւ կենաց ահաւոր պայքարին մէջ: Հայ կեանքերու փրկութենէն զատ որ ինքնին անսահման երախտազիտութեան արժանի է, Տօքթ. Պարբըն չբաւականացաւ հաց տալով Հայութեան բեկորներուն, հասպա՝ մի քանի անձկամիտ միսիոնարներու քաղաքացիական հայեացքին հակառակ՝ պահանջեց որ իրրեւ Հայ պահպահուեին այդ բեկորները, մեծ կամ պղտիկ: Խ. Հայաստանի քաղաքացիներուն գէթ քառորմասը կապը իրապին այսօր ի չորհան ամերիկան:

անգերազանցելի մարդասիրութեան, որուն առաքեալն եղաւ ճէյմս Լ. Պարբըն»:

Կիւրարակ Քան - Վերջին պահուն իմացայ մահը Փրանսացի մեծանուն զրադէտ եւ բանաստեղծ Կիւրաթակ Քանի, եւ Հայոցմէ մահը Փրոփ. Միքայէլ Մինասեանի եւ երիտասարդ զրող Փայլակ Միքայէլեանի:

Կիւրաթակ Քան, ցեղով հրեայ, Փրանսական խորհրդապաշտ զրական շարժման կարկառուն դէմքերէն մին եղաւ, արտադրեց քերթուածներ՝ ազատ ստանաւորով, զոր Լաֆորկին հետ՝ Փրանս բանաստեղծութեան մէջ մտցնողը կը համարէր ինքինքը, վէպեր ու կերպարուստներու եւ գրականութեան մասին քննադատական բազմաթիւ էջեր. Փարիզի մեծագոյն քննադատաներէն մին էր նկարչութեան ու արձանագործութեան: Բարեկամ էր Հայոց, մասնաւորապէս կը հետաքրքրուէր հայ արուստագէտներով, ընդպարձակ ու գեղեցիկ ու սումնափրութիւն մը նուիրեց կտկար Շահինի դործին, Հուտարակեց նրբազնին յօդ-ու աշնելը տիկ. Արմինիա Բարայեանի, Շ. Աղամեանի եւ այլ հայ նկարիչներու մասին եւ ինք է որ զրեց յառաջարանը, խորաթափանց վերուժման էջ մը, Մելքոն Քէպապճեանի ցուցահանդէսի «Քաթալուկ»ին:

Փրոփ. Միքայէլ Մինասեան - Քալիֆորնիա, ուր կ'ապրէր երկար ատենէ ի վեր, Պրբլիի հիւանդանոցին մէջ, վախճաներ է Փրոփ. Միքայէլ Մինասեան, որ արժէքաւոր մտաւորական մը եղաւ: Ծնած Խարբերդ, ան իր ուսումն ստացած էր Պարտիզակ, յետոյ Ամերիկա՝ Եէլլի համալսարանը, որմէ չըջանաւարտ ելած էր իրը պասկաւոր զիտութեանց: Օսմանեան սահմանագրութեան հոչակումէն յետոյ, Միացեալ Ընկերութեան դպրոցներուն կրթական քննիչ նշանակուեցաւ, յետոյ տնօրէն Վանայ Վարժապետանոցին: Պատերազմի ատեն, Վանայ ինքնապաշտպանութեան հերոսական ձիգին՝ իրը քիմիադէտ կարեւոր ծառայութիւններ մատուց: Օսմ. սահմանագրութեան հոչակումէն յետոյ Թուրքիա զառնալէ առաջ, ան ատեն մը հրատարակեց Լոյս անունով ամսագիր մը, ուր հմտալից ու լրջախոհ

յօդուածներու շարք մը տուաւ: Ան հրատարակեց նաեւ հայ ցեղի ծագման մասին շարք մը գրքոյներ, ուր կան շահեկան տեսութիւններ, բայց ուր հայ ցեղի անցեալը շատ մեծ ցոյց տալու ազդասիրական բայց ոչ միշտ զիտական ձգտում մը զինք յաճախ կը մղէ ծայրայեղ և զրակացութեանց: Տարիներէ ի վեր քաշուած էր Պըրքի, ուր Համալսարանին մէջ՝ պաշտօն մը ունէր:

Փայլակ Միհայէլեան - Այս վերջին շրջանին յայտնուած տաղանդաւոր երիտասարդ բանաստեղծներէն մին էր: Հրատարակած է Յառաջին մէջ իր թերթօն և յետոյ հատորի ձեւով՝ Արեւ, արեւ քերթողական արձակով զգայուն վիպակը: Աւելի եւս արժէ քաւոր էին իր տաղաչափուած բանաստեղծութիւնները որոնց լաւագոյններէն մէջ քանին հրատարակեցի Անահիտի մէջ Յուլակ Զանդի անունով. ատոնց մէջ կան որ մերօրեայ հայ երիտասարդ բանաստեղծներու ծաղկաքաղի մը մէջ իրաւոնք ունին իրենց տեղը գրաւելու: Դժբաղդ երիտասարդը հիւծախտէ բոնուած էր, և այս վերջին տարիները սահաթորիոմի մը մէջ անցուց (եւ սանաթորիոմին է որ ինծի կը զրկէր, քնքուց ու ազնիւ նամակներու հետ, իր զեղեցիկ տաղերը), բայց գարմանումը չկրցաւ զինք աղատէլ, արւական ատենէ ի վեր նամակ ալ չունէի իրմէ, և հիմայ ահա իր կեանքի կանթեղին ընդ միշտ շիջած ըլլալու զոյժն է որ կ'իմանամ:

Փրոֆ. Անքուան Մէյեէ - Ֆրանսացի մեծանուն լեզուարանը, որ քանի մը տարի առաջ կաթուածահար եղած էր եւ՝ կիսովին միայն բուժուած՝ առողջական խարիսուլ վիճակի մը մէջ կը զտնուէր, վախճաներ է քիչ օր առաջ իր ծննդավայր Մուլէնի մէջ ուր գացած էր ամառն անցընել: Ժամանակակից մէջադոյն լեզուարաններէն մին էր ան, ըստ ոմանց՝ նոյն իսկ մեծազոյնը այս նորազոյն շրջանին: Իր բազմաթիւ ու մեծարժէք աշխատութիւններէն որ հատորով երեւցած են կամ հանդէսներու մէջ հրատարակուած, յիշենք Պատմական լեզուարանութիւն եւ ընդհանուր լեզուարանու-

թիւն, Ներածութիւն Հնդեւրոպական լեզուներու ուսումնասիրութեան, Հին պարսկերէնի ֆերականութիւն, Հնդեւրոպական բարբառներ, Երապայի լեզուները, Գերմանական լեզուներու ընդհանուր յատկանիշներ, ևն ., ևն .: Մէյեէ մասնաւորապէս զրադած էր նաեւ հայերէնով, զոր սորված էր իր վարպետ Օկիւթ Քարիէրէն ևւ յետոյ Վիեննա՝ Միիթարեանց վանքին մէջ՝ Հ. Յ. Տաշեանէն ևւ որու յետոյ եղաւ ամենէն ներհուն ուսումնասիրողներէն մին: Երկու անգամ զնաց Կովկասեան Հայաստան, մնաց էջմիածին ևւ յառաջ տարաւ իր հայերէնի ուսումնասիրութիւնները: Հրատարակած է շատ մը յօդուածներ հայերէնի մասին զանազան հանդէսներու մէջ, ևւ Ուրուազիծ դասական հայերէնի համեմատական ֆերականուրեան մը նշանաւոր հատորը գոր խմբագրեց Հ. Յ. Տաշեանի խնդրանքով ևւ զոր տպագրեց Վիեննայի Միիթարեան Միարանութիւնը: Մէյեէ եղաւ, Քարիէրի մահէն յետոյ, հայերէնի ուսուցիչ (1902էն 1905) Փարիզի Արեւելեան կենցանի լեզուաց վարժարանին մէջ. ուսուցիչ էր նաեւ Բարձր Ուսումնասիրութեանց վարժարանին մէջ: Երբ Քուէժ առ Ֆրանսի ուսուցչապետ անուանուեցաւ, Արեւելեան լեզուաց վարժարանի հայերէնի ամպիոնը թողուց ևւ հոն իրեն յաջորդեց Ֆրեստերիք Մարէր: Ֆրանսական Կաճառը (Institut) զինքը անդամ ընտրած էր բաւական տարիներէ ի վեր:

Ընդհանուր քարտուղարն էր Հայկական ուսումնասիրութեանց Հանդէսին, զոր հիմնած էին ու կը վարէին՝ ինքը, Փրոֆ. Շարլ Տիլ և Փրոֆ. Ֆրեստերիք Մարէր ևւ որ աւելի քան տարի՝ շատ լուրջ ու շահեկան բովանդակութեամբ՝ հրատարակուելէ յետոյ՝ դըրաղդարար նիւթական միջոցներու պակասի հետեւանքով (ի մեծ ամօթ Փրանսահայ զառութիւն) դադրեցաւ:

Մէյեէ, որ մօտէն ճանչցած էր հայ ժողովուրդը ևւ անոր մտաւորական զործիչներէն ումանց հետ մտերժական բարեկամութիւն հաստատած էր կը սիրէր զայն, անոր մշակոյթը զնահատողներէն ևւ անոր գատը պաշտպանողներէն եղաւ ու մնաց մինչեւ վերջը: Ֆրանսական կամ միջազգային հայասիրական քօմիթէններուն յաճախ անդամակցած ու գործակցած

է. անգամ մը հայկական հարցին վրայ ամբողջ բանախօսութիւն մը ըրաւ՝ իրեն յատուկ չափաւոր, կշուռած ու յատակ ոճով: Լօզանի խորհրդաժողովին ժամանակ, ինքն է որ յանձն առաւ, իմ ինդրանքով, ուզգել չըջարերական մը ֆրանսացի գրական, գիտական, դեղարուեստական, քաղաքական մեծապոյն անձնաւորութեանց՝ հրաւիրելու համար զանոնք ստորագրել հայկական դատին ի նպաստ զրութիւն մը, որ եւ արդարեւ ստորագրուեցաւ Ֆրանսայի ամենամեծ անուններէն եւ դրկուեցաւ Լօզանի խորհրդաժողովին: Ճառը զոր յանպատրաստից արտասանեց այս տողերը զրովին յորելեանի հանդէսին՝ հայ մշակոյթին ի պատիւ ամենասիրուն արտայայտութիւն մընէր, որ գժրազգաբար սղազրութեամբ մը չպահպանուեցաւ: Իր հայ աշակերտներէն յիշուելու արժանի լեզուարաններ եղած են Դաւիթ-Բէկ, հեղինակ Արարկիրի զաւառարարնին վրայ ուսումնասիրութեան մը եւ այլ աշխատութեանց, հանգուցեալ Մաքսուտեան վարդապետը, հեղինակ Ակնայ զաւառարարնին վրայ աշխատութեան մը, եւ մանաւանդ յայտնի լեզուարան Հրաչեայ Աճառեանը, հայ լեզուարաններու մեծապոյնը: Մէյեէ կը հպատանար Աճառեանով, զոր ջերմօրէն կը սիրէր եւ որուն աշխատութեան կը հետեւէր ուշադրութեամբ: Իր վերջին տարիներուն, հակառակ հիւանդկախ վիճակին, Հ. Լուի Մարիէսի հետ՝ որ ուրիշ մեծարժէք հայտէտ մընէ, կ'աշխատէր Աճառեանի Արմատական Բառանին Փրանսերէն ամփոփում մը շարադրելու: Իր հայտէտի եւ հայասէրի կոտակը եղաւ այն հակիրճ ու գողարիկ ճառը զոր զրեց Աստուածաշունչի թարգմանութեան հաղարհնդհարիւրամեակի Սորպոննան մեծ հանդէսին առթիւ եւ որ այնտեղ կարդացուեցաւ:

Աչխարհ՝ մեծ գիտուն մը կորսնցուց Մէյեէի մահով, մեր ժողովուրդը կորսնցուց իր ամենէն գիտակից բարեկամներէն մին:

Ցուցահանդէսներ Երեւան ու Մոսկուայի մէջ՝ Լաւագոյն բաներէն մին զոր կը կատարէ Խ. Հայաստանի կառավարութիւնը այս վերջին տարիներու ընթացքին, հայ մեռած ու կենդանի տաղանդաւոր արուեստագէտներու դործե-

րու ցուցահանդէսներ սարքելն է Երեւանի թանգարանին մէջ, եւ ոմանց՝ նաև Մոսկուա: Այսպէս, երկու տարիէ ի վեր տեղի ունեցան հանդուցեալ Վարդպէս Սուրէննեանի, Գէորգ Բաշինջաղեանի եւ Տիգրան Եսայեանի գործերու ցուցահանդէսները Երեւանի մէջ: Առաջին երկուքը յայտնի նկարիչներ եղած են ատենով: ինձի մասնաւոր հաճոյք պատճառեց իմ զպրոցական ընկերոջս ու սիրելի բարեկամիս՝ Տիգրանին՝ գործերուն ցուցադրուիլը Երեւանի թանգարանին մէջ, ցուցադրութիւն որ կաղմուեր է տիկին Զապէլ Եսայեանի խնամքով: Տիգրանը, ա՛յնքան չնորհալի ու փայլուն կերպով սկսուած կեանք մը՝ պարագաներու բերմամբ՝ շատ տիսուր կացութեան մը մէջ վերջացուց: ուրախառիթ է որ զէթ այժմ, Հայաստանի մայրաքաղաքին մէջ, այս յետ մահու թանկագին մեծարանքը մատուցուած ըլլայ անոր յիշատակին: Իր երիտասարդութեան գործերը — վերջերը այլ եւս արտադրելէ դպրած էր բոլորովին — որ ցուցադրուած էին, համակրական յօդուածներով դնահատուեցան Երեւանի մամուլին մէջ:

Երեւանի թանգարանին մէջ ցուցահանդէսներ սարքուեցան նաև Բայրիւյիւք Մելիքեանի, Եղիչէ թաղէսուեանի, կտկար Շահինի եւ Մարտիրոս Սարեանի: Մելիքեան տարէց նկարիչ մընէ, որ ցարդ քիչ ծանօթ էր, եւ որ այս ցուցահանդէսով ընդհանուր ուշադրութեան առարկայ դարձաւ: Եղիչէ թաղէսուեան սքանչելի արուեստագէտին քանի մը հարիւր գործերու մեծարժէք ցուցահանդէսին վրայ այստեղ գրուեցաւ արդէն: կտկար Շահինի ցուցահանդէսը Երեւան ու Մոսկուա, եւ Մ. Սարեանի ցուցահանդէսը Մոսկուա, հայ տաղանդի յաղթանակներ եղած են: Շահին սիրուն զաղափարն ունեցեր է ցուցահանդէսին համար Երեւան զրկած իր գործերը ամբողջութեամբ մէր մայրաքաղաքի պետական թանգարանին նուիրելու:

Հայ արուեստի զարգացումը խրախուսելու եւ հայ անունին վարկը բարձրացնելու համար լաւագոյն բաներէն մէկն է Խ. Հայաստանի կառավարութեան սարքած ցուցահանդէսներու այս շարքը:

Մովակ Մեսրոպիան - Քանի որ Հայաստանի նկարչական ցուցահանդէսներու խօսքը կ'ընեմ, հոս կ'ուզկէմ հաճոյքով յիշատակել անունը կանխահաս տաղանդով տղեկի մը, Ծովակ Մեսրոպեան, որդին դաշնակահարուհի տիկին Աղաւնի Մեսրոպեանի, և որ ոչ միայն Երեւանի, այլ եւ Մոսկուայի մէջ իր գծագրութիւններով ու նկարներով արդէն ուշագրութիւն գրաւած է եւ կը խոստանայ գառնալ մօտիկ ապագայի մը մէջ հայ նկարչութեան մեծ արուեստագէտներէն մին: Ծովակը (ինը տարեկան) Երեւանի Հրաշք - տղեկն է, ինչպէս մանուկ դաշնակահար Բաֆֆիկ Պետրոսեանը՝ Փարբիդ հայ գաղութին: Հաճոյքով կ'արտագրեմ այստեղ հետեւեալ հեռագիրը զոր Խորի. Հայաստան օրաթերթը Մոսկուայէն ստանալով հրատարակած էր.

«Արտասահմանի հետ կուլտուրական կաող պահպանող համամիութենական ընկերութիւնը եւ մանուկների գեղարուեստական դաստիարակութեան ընկեր Բուրնովի անուան կենտրոնական տունը Լոնդոնում կազմակերպել են Խորհ. Միութեան երախանների նկարների ցուցահանդէս: Ցուցահանդէսը հսկայական յաջողութիւն է ունեցել, մանկավարժական ու գեղարուեստական հասարակայնութեան պահանջով այդ ցուցահանդէսն օրերս փոխագրուում է Օքսֆորդ: Նկարների հեղինակները, Միութեան բոլոր ծայրերի 200 երեխաններ են, որոնց մէջ իր փայլուն ձիրքով աչքի է ընկնում Ծովակ Մեսրոպեանը»:

* *

Նոր հրատարակութիւններ - Վերջին ութիւնը ամիսներուն Հայաստան թէ արտասահման լոյս տեսած հայ գրական կամ բանասիրական նոր հրատարակութիւնները բաւական բազմաթիւ եղան, մեծ մասամբ շահեկան, ոմանք մեծարժէք, ինչպէս Հայաստանի հրատարակութիւններէն՝ Սամայ ծոեր թանկագին հատոր՝ Մ. Արեգեանի եւ Կ. Մ. Օհանջանեանի խմբագրութեամբ, Միքայէլ Նալբանդեանի «Անտիպ Երկերու» ժողովածուն՝ Աշոտ Ցովհաննիսեանի ընդարձակ մեկնաբանութիւններով, Ա. Բակունցի, Ստ. Զօրեանի, Մկրտիչ Արմէնի վիպակները, կամ շահեկան՝

ինչպէս տիկին Զ. Եսայեանի Սիլիկուտարի պարտէզները, Արագիի Արձակ Պօէմները, Սիրասի Զգրուած օրէնի վէպը, «Խ. Հայաստանի Կուլտուրայի Պատմութեան ինստիտուտ»ի հրատարակած նիւթեր Հայաստանի հին պատմութեան հասորը, Աշխարհէդ Քալանթարի Հին Վաղարշապատի պեղումները, ինչպէս եւ հանդուցեալ գրական վարպետներու երկերուն վերհրատարակման պատուական գործին իրը շարունակութիւն՝ Երուանդ Օտեանի հատընտիր էջերու ստուար հաւաքածուն եւ Մուրացանի Ընտրը երկեր հատորը, արտասահմանէն՝ հանդուցեալ Բարգէն կաթողիկոսի Հայ Կիպրոսը, Կ. Բասմաջեանի կարեւոր մէկ գործը Հայկական ընդհանուր դրամագիտութիւնը, Արամ Երեմեանի ընդարձակ ու յուրջ աշխատութիւնը Ռուսահայ քատութիւնի պատմութեան առաջին շրջանի մասին (հրատարակուած Վենետիկ, Ս. Ղազար), տիկին Զարուհի Գալէմքեարեանի գործվալից ու համեզ Թոռնիկիս զիրքը, Թորոս Աղատեանի Զմրուխտէ պատմուանի, սիրուն արձակ քերթուածներու հաւաքածու, Գարեգին եպիսկոպուս Խաչատուրի Աշխարհի լոյսն ի Հայս հոգեցունչ հատորը, Ա. Սարուխանի Ֆիլրուսի եւ Մովսէս Խորենացին, տիկին Լուիզա Ասլանեանի շահեկան մեծ վէպը՝ Հարցականի ուղիներով, նոր ու յուսատու բանաստեղծի մը՝ Սարգիս Սահակեանի Զորավանի քերթուածներու հաւաքածուն, որուն մէջ աղուոր էջեր կան, Քորնէյլի Պողիխոս ողբերգութեան աշխարհաբար տաղաչափեալ գեղեցիկ թարգմանութիւնը Թորգոմ պատրիարք Գուշակեանի, Եղիշէ Դուրեան պատրիարքի ինքնագիր եւ թարգմանածոյ բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածուն որ «Դուրեան Մատենադարան»ի տասներորդ հատորը կը կազմէ եւ բաձր արժէքով գիրք մըն է, Յակոր Գույումնեանի Փոքրիկ բանաստեղծութեանց հաւաքածուն, ուր կան՝ քարոզչական, Հրապարակագրական անհամ թիսուածքներու հետ՝ հրավառ զգացումով մը երգուած էջեր որոնք ճշշմարիտ բանաստեղծութիւն են, եւն., եւն.:

Բայց քրոնիկս արգէն խոկ շատ երկարած ըլլալով այլ տեսակի եւ աւելի հրատապ այժմէականութիւն ունեցող նիւթերով, այս անդամ

ալ դժբաղպարար պիտի չկարենամ քրոնիկիս մէջ խօսիլ՝ ինչպէս կը ցանկայի՝ այդ հրատարակութեանց վրայ (որոնց մէջ կան որ ամբողջ յօդուածի մը նիւթ զառնալու արժանի են) եւ կը յետածդեմ զայդ յաջորդ թիւի քրոնիկիս։ Այդ նոր հրատարակութիւններէն միայն երկուքին վրայ այս թիւին մէջ կը խօսուի յատուկ յօդուածով, այն է Արդար Պայազատի Խալդերէն լեզուի բանալին հետաքրքրական գրքին վրայ՝ Աղոնցի յօդուածով եւ Բիւզանդ Թօփալեանի խորիմաստ ու նրարուեստ բանաստեղծութեանց հաւաքածուին վրայ՝ Պետրոս Զարոյեանի յօդուածով։ Խոկ ես կ'ուզեմ այստեղ դոնէ քանի մը տողով յիշատակել (աւելի լայնօրէն անոնց մասին խօսիլը թողլով յառաջիկային) տիտղոսները երկու քերթողական գրքույկներու որ հայ նոր ու զմայլելի բանաստեղծի մը բերկրասիթ յայտնութիւնը կը բերեն մնզի, այն է Գարնանամուտ (խոկապէս զարնանարոյր) տաղերու հաւաքածուն և Սիամանիդ եւ Խօնքարէ Հոյակապ վիստերգը Յովհաննէս Շիրազի, որ երէկ անապատան, «Խուժանային» որր տղեկ մը եղած է Խ. Հայաստանի մէջ եւ որ այսօր՝ ըստ իս՝ Երեւանի եւ ամբողջ աշխարհի հայ բանաստեղծներուն մէջ ինքնուրոյն տեղ մը դրաւելու արժանի ներշնչեալ հմայիչ քնարերգակ մըն է։ Ու կ'ուզեմ նաև քանի մը խօսք ըսել Հայերու կամ օտարներու կողմէ Փրանսերէն լեզուով (կամ ո եւ է օտար լեզուով) երեւցած այն գրքերու կամ գրքոյկներու մասին որ հայ ժողովուրդի մշակոյթի կամ ընդհանրապէս Արեւելքի հետ կապունին։

Ֆրանսերէն լեզուով վերջերս երեւցած հրատարակութիւններէն ամենակարեւորներն են Ռինէ Կրուսէի Խաչակրութեանց պատմութեան Երրորդ եւ վերջին հատորը, Ֆրանց Վերֆելի Մուսա Տաղի հառամօրեակին Փրանսերէն թարգմանութիւնը՝ Փիէր Պընուայի յառաջարանով, Լեւոն Կիւմիւշկերտանի (L.G.Guerdan) հատորը Տիգրան Երկաթի վրայ, եւ Ֆիլիփ որ Զարայի հատորը Մուսթաֆա Քեմալի նըւիրուած։

Վերֆելի սքանչելի գիւցազնավէպին Փրանսերէն թարգմանութիւնը մեծ ձառայութիւն

մըն է մեր դատին մատուցուած։ Մեր ժողովուրդը ֆրանսացւոց սիրցնելու համար կը բաւէ այս գրքէն օրինակ մ'առնել ու տալ մեր Փրանսացի բարեկամներուն։ Զկայ եւրոպական լեզուով զրուած զործ մը, ուր հայ մարտիրոսութիւնն ու հայ հերոսութիւնը այնքան աղնիւ, յուզիչ ու խոր ձեւով պատկերացուած ըլլան ինչքան այս հզօր վէպին մէջ — որ նաև կը պատմէ ժուժէկալ ու վեհ էջերու մէջ Փրանսական նաւատորմի նախախնամական վրկարար միջամտութեան հրաշակերպ դրուադը։ Յայտնի է այն արտակարգ ընդունելութիւնը եւ հաղուադէպ տարածումը դոր այս դիրքը՝ քանի չափ լեզուներու թարգմանուած՝ ունեցաւ։ Մեծ քննադատներ զայն համեմատութեան զրին թուլույի Պատերազմ եւ խաղաղութիւն հրաշակերտին։ Ֆրանսերէն թարգմանութեան յառաջարանը դրած է յայտնի վիստասան՝ Փրանսական Ակադեմիայի անդամ՝ Փիէր Պընուա, որ ատենով իր մէկ վէպին մէջ՝ հետեւով լոթիի ու Ֆրանկիի՝ հակահայ ու թրքամոլ էջեր ունէր եւ այդ յանցանքը ազնուօրէն քաւած է այս հակիրճ բայց սրտազին յառաջարանին մէջ, ուր կը յիշատակէ հատուած մը մեծ եղեռնին յատկացուած անդիմական կապոյտ Գրքի այն վաւերաթուղթէն ուր պատուելի Անդրէասեան կը պատմէ՝ իրը մասնակից վկայ մը՝ ձէպէլ Մուսայի քառասնօրեայ հայ գիւցազներգութիւնը, որով եւ ո եւ է օտար ընթերցող՝ այդ վէպին ընթերցումն սկսելէ առաջ՝ կը զիտնայ թէ անիկա մտացածին դէպէքերու շարք մը չէ, այլ պատմական իրողութեանց վրայ հիմնուած դրական բարձր զործ մը, ուր հանձարեղ հեղինակը իր ճոխ ու խորաթափանց երեւակայութիւնը կիրարկած։ է իրականութիւնը աւելի ցայտուն, աւելի ուժեղ ու լիակատար կերպով պատկերացնելու համար։

Ռինէ Կրուսէի Խաչակրութեանց պատմութեան, որուն առաջին երկու հատորներուն վրայ արդէն նախորդ քրոնիկներուս մէջ խօսած եմ, երրորդ հատորը որ վերջերս երեւցաւ, կը փակէ այդ հակայ ուսումնասիրութիւնը քանի մը դար տեսող պատմական այդ տարօրինակ գիւցազներգութեան։ Այս երեք ստուար համունները, ուր թարգմանուած ու ճշգաղատ հե-

զինակը օգտագործած է եւրոպական ու արևելիկան (մասնաւորապէս հայ) բոլոր աղքիւրները, ամենէն խոր ու անաչառ պատկերացումը եւ դատումը կը ներկայացնէ այդ գեղեցիկ ու հզօր կերպով սկսած ու տիսուր կերպով վերջացած միջազգային զրուակին: Կրուսէ շատ ճշգրիտ ու արդար ձեւով ի վեր հանած ու զնահանած է Արեւելքի ու Արեւմուտքի այդ բաղխումին մէջ հայ ցեղի կատարած էական գերը: Կրուսէի այդ կոթողական գործը պէտք է զըսնուի ու եւ է ուսումնասէր եւ աղդասէր Հայոց մատենադարանին մէջ:

Լեռն կիւմիւշկէրտանի հատորը Տիգրան Երկաթի վրայ (Un ami oriental de Barrès, Tigrane Yergate), որ լոյս տեսաւ՝ Շարլ Մորասի ընդարձակ ու կարեւոր յառաջարանով մը, մեծապէս զովիշի աշխատութիւն մըն է: Կարուպետ Պիլէզիքնի, որ անմահացաւ «Տիգրան Երկաթ» կեղծանուով զոր տուաւ ինքինքին, մեր յեղէն բղխած ամենէն նրբօրէն գեղեցիկ դէմքերէն մին նզաւ, եւ անոր պայծառաշող ու դժբաղդ, չքեղ ու եղերականօրէն կարձատեւ կեանքին ու փոքրածաւալ բայց բարձրաբէք զործին նուիրուած դիրք մը մեծարանքի պարտք մըն էր զոր յանուն հայ մտաւորականութեան մեզմէ մէկը պէտք է կատարեր: Կիւմիւշկէրտան այդ պարտքն է որ կատարած է ջերմենունդ ու երկիւզած սիրոյ ու յարդանքի խոր զզացումով մը եւ այդ գեղեցիկ ու ճոխ նիւթը վայելչօրէն արտայայտելու համար ի յայտ բերելով դրական յատկութիւններ զոր արդէն իսկ ուրիշ զործերու մէջ ալ ապացուցած էր: Իր այս գիրքը մեծ ընդունելութիւն դատաւ Փրանսական հասարակութեան մէջ, մասնաւորապէս Պարէսի երկրպագուներուն մօտ՝ որ բազմաթիւ են, եւ փարիեան մեծ թերթերէն շատերը (Թան, Քոմիտիա, Մարէն, Լէ Նուվիլ Լիրերէր, Աքսին Փրանսէզ, Փարիմիտի, Եւն.) ընդարձակ ու ներողալից յօդուածներ նուիրեցին անոր: Գիրքը լի է Տիգրան Երկաթի կեանքին վերաբերեալ շահեկան մանրամասնութիւններով որոնցմէ շատերը, հանդուցեալին դրած ու ստացած նամակներէն եւ իր անտիպ օրադիրէն քաղուած, Հայոց իսկ անծանօթ մնացած էին: Կան հոն ինչ ինչ պա-

կասներ (lacunes) որ կարեւոր են, եւ մանրամասնութիւններ զոր թերեւս լաւագոյն պիտի ըլլար յապաւել: Այդ գրքին եւ անով ոգուած հմայիչ դէմքին վրայ բոլոր ըսելիքս անհնար է որ այս քրոնիկիս մէջ ամփոփեմ, ամբողջ յօդուած մը կայ գրելիք, եւ զայն կը յուսամ որ շատ շանցած կարող կ'ըլլամ գրել եւ հրատարակել Անահինտի մէջ կամ այլուր:

Պ. Ֆիլիփ ուր Զարայի գիրքը Մուսթաֆա Քէմալի մասին (Mustapha Kémal dictateur) ուշագրաւ աշխատութիւն մըն է: Օսմանեան պետութիւնը, որ իթթիհատի չարաղէտ պետերուն նախաձեռնութեամբ մեծ պատերազմին մասնակցեցաւ կերմանիոյ կողքին, չարաշար պարտուցաւ եւ հայ ժողովուրդին դէմ այդ պատերազմի բնիցացքին իր զործած ահաւոր ոճիրին լիակատար պատիքը կրելու վրայ էր՝ անկախութիւնը կորսնցուցած, յաղթական Տէրութեանց միջեւ բաժնուած կամ անոնցմէ ոմանց աղդեցութեան ենթարկուած եւ կամ գարերէ ի վեր թուրք լուծի տակ հեծող քնիկ հին ժողովուրդներուն վերադարձուած երկիրներու խումբի մը վերածուելով. ոուս պոլչեմի: յեղափոխութեան յաղթանակը մէկ կողմէ, դաշնակից Տէրութեանց պառակտումներն եւ իրարու գէմ լարած շահամոլ էնթրիկները միւս կողմէ, դիւրացուցին Օսմանեան պետութեան աւերակներուն վրայ ազգայնական ու արդիական անխառն ու ամուր թուրքիա մը կանոննելու ձգող թրք. շարժման մը յաջողութիւնը, որ, հակառակ արտաքին նպաստաւոր պայմաններուն, չէր կրնար սակայն տեղի ունենալ, եթէ թուրքերը չունենային այն քանի մը խելացի ու կորովի պետերը որ անհրաժեշտ էին այդ վերականգնման դժուար գործը վարելու եւ աստուածպետական այլացեղ արեւելեան կայսրութեան մը տեղ զուտ թրքական եւ արդիաչուն աշխարհական պետութեան մը կաղմաւորման բարդ ծրագիրը արագօրէն իրականացնելու համար: Թուրքերը բաղդն ունեցան այդ պետերը զոնելու, եւ անոնց մեծապոյնը եղաւ Մուսթաֆա Քէմալ, իր կողքին ունենալով իսմէթ փաշան, երկուքն ալ զինուորական ու դիւրական պիտի մեծ յատկութիւններով օժտուած, իրար չսիրող, բայց իրար յրացնող

երկու մեծ ուժեր: Ֆիլիփ տը Զարա, որ իդմիր ծնած Ֆրանսացի մըն է, երկար ատեն թուրքիա ապրած՝ մօտէն ծանօթ է Արեւելքի իրերուն, այս հատորին մէջ թուրքիոյ վերականգնումն է որ կը պատմէ եւ Մուսթաֆա Քեմալի զերը ցոյց կուտայ ատոր մէջ: Հեղինակը անշառ է. համակրութիւնը զոր ունի Մուսթաֆա Քեմալի տիպարին համար, չունի իթթիհատի մարդոց հանդէպ, որոնց թերութիւնները — եւ ոճիրները — մատնատիչ կ'ընէ. ամբողջ զլուխ մը յատկացուցած է հայ ժողովուրդի զէմ զործուած եղեռնին, զլուխ որ՝ քանի մը մանրամասնութեան սխալներով հանդերձ՝ միշտ զզացումով մը գրուած է. ան արդար խստութեամբ մը կը զատէ նաեւ զաշնակից Տէրութիւնները, իր երկիրն ալ մէջն ըլլալով, եւ անոնց զեկավարներուն սխալներն ու տկարութիւնները ցոյց կուտայ: Քեմալականներուն իրենց յաղթանակէն յետոյ հայ ժողովուրդին հանդէպ ի յայտ բերած անվեհանձն, բացարձակապէս ժլատ ու չոր — նոյն իսկ յափրչտակիչ — վերաբերմունքը, որ տիկն ու սխալ զիծ մըն է իրենց հայրենիքը փրկող եւ նոր թուրքիա մը ստեղծող այդ ուժեղ հայրենասէրներուն մէծարժէք զործին մէջ, չէ նկատած Ֆիլիփի տը Զարա. բայց հակառակ արդ պակասին՝ ինչպէս եւ ուրիշ կարդ մը պակասներու կամ թերութեանց՝ իր զիրքը, լուրջ եւ աղնիւ ոգիով մը գրուած, լաւ հաւաքուած ու համախմբուած տեղեկութիւններով լի, արժէքաւոր զործ մըն է, ուեւէ այու համար շահեկան:

Ա. Նաւարեան հատորի մը մէջ ամփոփեր է իր Փրանսէրէն տաղաչափեալ եւ արձակ բանաստեղծութիւնները, Poèmes d'Orient ընդհանուր տիտղոսով: Այդ չորս շարքերէն երեքը ատենով արդէն երեցած էին առանձին զրբարյէններով, առաջինը՝ Les Sultanades Օքթավ Միրպոյի յառաջարանով, երկրորդը՝ Le Soleil d'automne Օ. Տորչէնի յառաջարանով, եւ Տրոis Poèmes էլէն Վաքարեսքոյի յառաջարանով. չորրորդը՝ որ կարծեմ ցարդ անտիպ մնացած էջերէ կը կազմուի, շարք մըն է կշռաւոր արձակով (կամ ազատ սոսանաւորով) քերթուածներու: Նաւարեան Փրանսէրէն լեզուին ու տաղաչափութեան քաջատեղեակ հայ զրող մըն է,

Եւ իր բանաստեղծութեանց մէջ եթէ կան որ ճարտար հետեւողութեանց տպաւորութիւնը կը թողուն, կան ալ որ անձնական նօթ մը ի յայտ կը բերեն՝ զրեթէ միշտ խնամուած, մերթ նուրր, մերթ ուժեղ ձեւի մը մէջ: Սուլթանականիքը, Հիւկոյի Արեւելականիքին ազգեցութիւնը կը զդացնէ. բայց կան հոն յաջող էջեր, որ թէև Փրանսէրէն զրուած, հայկական ողբերգութեան հայ երգիչներուն շարքին մէջ պատուաւոր տիկ մը գրաւել կուտան Նաւարեանին: Միւս շարքերուն մէջ ալ կան քնարերգական, նկարագրական կամ վիպերգական ուշագրաւհատուածները: Միրպոյի, Տօրչէնի եւ տիկին Վաքարեսքոյի յառաջարանները փաղաքչիչ տողերով զնահատած են Փրանսէրէնով արտայայտուող այս հայ բանաստեղծին տաղանդը:

Փրանսէրէնով՝ ինչպէս եւ հայերէնով՝ արտայայտուող հայ բանաստեղծներուն մէջ, ծանօթ է արդէն եւ փարիզեան մամուլին մէջ ջերմօրէն զնահատուած, մեր աշխատակից Արսէն Երկաթը: Ան քիչ օր առաջ ի լոյս ընծայեց աղատ ոտանաւորով գրուած Փրանսէրէն քնարական բանաստեղծութեանց փոքրիկ հաւաքածու մը, Le cantique de l'hiver տիտղոսով: Նաւարեան Փրանսական ոռմանթիկ եւ պառնաւեան մէծ բանաստեղծներու աշակերտ մըն է, Արսէն Երկաթ աւելի արդիական Փրանսացի բանաստեղծներու կը հետեւի: Իր այս նոր հաւաքածուն ալ, ինչպէս նախորդները, կը պարունակէ էջեր որոնց սուր ինքնաստպութիւնը հաճոյք պիտի պատճառէ նրբարուեստ քերթութիւնն սիրողներուն:

Արսէն Երկաթի նախորդ հրատարակութեան մասին (Le tisseur de soie քերթուած, որուն մէկ հայերէն տարրերակը Անահիտի մէջ լոյս տեսաւ), Ֆերնան Լօ կը գրէ Քոմիտիայի մէջ: «Արսէն Երկաթ հիւսած է նուրր, զողզոջուն հիւսկէն մը, ուր բանաստեղծութեան պրիմակումները մեղմօրէն կը խաղան: Դըուար է այդ հատորէն մէջքերումներ ընել: Անոր խորին հրապոյրը ցրուած է եւ մարդ անոր թերթերը յամբօրէն թղթատած ատեն է որ կը զդայ անոր խորհրդաւոր ճառաղայթումը»:

Փրանսէրէնով արտայայտուող Հայերուն հոյին վրայ աւելցաւ նոր զէմք մը եւս, մեր

սիրելի բարեկամին յայտնի ջլախտագէտ Տօքթ . Աղաջանանի որդին , Georges Agadjanian , որ Սերժ Մթրառուս Փրանսացի գրողին հետ աշխատակցութեամբ՝ շարադրած եւ ի լոյս ընծայած է վէպ մը , Le cas de Christian Rozière : Ինչպէս իր քոյրը , որուն Մաքենի մէջ հրատարակած սիրուն պատմուածքներուն վրայ Անահիտի ընթերցողներուն ուշադրութիւնը հրաւիրած եմ նախորդ քրոնիկներուն մէջ , Ժօրժ Աղաջանեանն ալ ժառանգած է իր հօրմէն — որ ոչ միայն հոգեկան հիւանդութեանց հմուտ մասնագէտ մը , այլ եւ մեր ամենէն սրամիտ խօսակցողներէն մին է , — նուրբ դիտողութեանց եւ համեղ երդիծանքի յատկութիւնները : Այս վէպը կը կարդացուի հաճոյքով : Հաչակաւոր հեղնարան գրադէտ Թրիսթան Պերնար կը զրէ . «Մեծապէս , խանդավառօրէն շահագրգուցայ այս վէպով , եւ կը սիրեմ այս գիրքը իր քրմայքին ու իր ճշմարտութեանը համար :»

*

Ֆրանսներէն լեզուով արտայայտուող հայ արժէքաւոր ու յայտնի հրապարակագիր մըն է Լեւոն Սավանեան , որուն մէկ նոր ու կարեւոր գործին վրայ (Encyclopédie balkanique , Պալքանեան Համայնագիտարան) , Ժուրինալ տէ Տէպա կը գրէր վերջերս հետեւեալը . «Պ . Լեւոն Սավանեան թերեւս Փրանսարարատ հրապարակագիրներէն այն է որ ամենէն աւելի կատարելապէս ու ճշգրտօրէն տեղեակ է պալքանեան խնդիրներուն : Ուստի պէտք է իրեն շնորհակալ ըլլալ որ ձեռնարկեր է հրատարակելու այս Պալքանեան մշտառեւ Համայնագիտարանը , որուն առաջին հատորը նոր լոյս տեսաւ (71, Rue de Rennes) : Այս առաջին հատորը կը պարունակէ շատ մանրամասն պարզաբանում մը պալքանեան երկիրներու մէջ արտաքին գործոց նախարարութեան պատմութեան ու կաղմակերպութեան , կենսագրութիւնը այն նախարարներուն որ պատերազմէն ի վեր իրարու յաջորդեցին , յօդուած մը պալքանեան բանակներուն վրայ , ուսումնասիրութիւն մը Սահմանադրութիւններուն վրայ , շահեկան ու թանկագին յօդուած մը Պալքանեան Համաձայնութեան վրայ , կենսագրական յօդուածներ Պալքաններու արքայական ընտանիք-

ներուն եւ վեհապետներուն վրայ : Պ . Լեւոն Սավանեան իր բոլոր խզմտութիւնն ու եռանդը գրած է խմբագրելու այս առաջին հատորը , որուն պիտի յաջորդեն նոյնքան արժեքաւոր ուրիշ հատորներ : *

Կ'ուզեմ յիշատակել նաև այս շարքին մէջ՝ ուռւերէն յեղուով շարադրուած եւ Լենինկրատի մէջ 1935ի ընթացքին երեւցած երկու հմտալից գործեր , որոնց զլխաւոր հեղինակները Հայեր են , այն է , Լենինկրատի հաւաքածուներու մէջ գտնուող Շահնամէի ձեռագիրներու իրանական մանրանկարները . Գիւղալեանի եւ Տիաքոնֆի , եւ Սասանեան ոսկերչութիւն , Օրսէլիի եւ Թրեվելիի : Այս գիրքերէն առաջինը լոյս տեսած է Ֆիրտուսիի յորելանին եւ երկրորդը Լենինկրատի իրանական Արուեստի Համաժողովին առթիւ : «Պարսկական Արուեստի եւ Հնագիտութեան Կահառի պաշտօնաթերթը» իր 1935 Դեկտեմբերի թիւին մէջ չորս ու կէս էջ յատկացուցած է այս երկու գրքերուն :

*

Պ . Ֆրէտէրիի Ֆէյտի , Փրանսացի հայագէտ մը , նախկին շրջանաւարտ Փարիզի Արեւելեան Լեզուաց Վարժարանին , եւ այժմ Վենետիկի Մուրատ - Ռափայէլեան Վարժարանին մէջ Փրանսներէնի ուսուցիչ , հրատարակեր է արեւմտեան աշխարհաբարի Փրանսներէն քերականութիւն մը , Grammaire de la langue arménienne moderne , dialecte occidental , որ , Ս . Ղաղարու տպարանին մէջ լոյս տեսած , շատ լաւ գործ մըն է : Այդ օտարը աւելի ճիշդ ըմբռնած է — պէտք է ճշմարտութիւնն ըսել — մեր աշխարհաբարի ողին ու կանոնները , քան մեր Միիթարեաններէն ոմանք , որ , ինչպէս Հ . Վ . Հացունին իր Ուղղագրութիւնն եւ առանձնաւորին հայերէնի գրքի այդ նիւթին նուրիւած գլխուն մէջ , գրաբարէն անպատճէ . անձաշակ ծայրայեղ փոխառութիւններով աշխարհաբարը այլանդակելու տարօրինակ առաջարկներ կը ներկայացնէ : Այդ գործը ինձի կը թուի անթերի , բաց ի քանի մը մանրամասնութիւններէ , ինչպէս «ինքզինք»ին մասին գրուածը , որուն համաձայն չեմ . այդ ընդունուած ու տարածուած սխալը այլ եւս արեւմտեան աշխարհաբարի հրազդատ ու ընական մէկ ձեւը դարձած է (ինքինինիդ եկուր .

ինքինքն ելաւ, ինքինքնին չեն նաև նաևնար) :

*.

Արտաշէս Արեգեան հրատարակած է (Պերլին, 1936) գերմաներէն քերականութիւն մը արեւելեան եւ արեւմտեան աշխարհաբար հայերէնի : Այս զիրքը աւելի լայն ծրագրով է յղացուած քան Պ. Ֆէյտիի գործը սկիզբը ունի բաւական ընդարձակ ընդհանուր տեսութիւն մը աշխարհաբար հայերէնի մասին, վերջը՝ արեւելեան եւ արեւմտեան հայնոր գրականութեան հատրնտիր էջերու ծաղկաբաղ մը եւ բառարան մը: Այս լուրջ աշխատութիւնը կարեւոր պակաս մը կը լրացնէ:

Պուքրէչի մէջ, Յ. Ճ. Արթուրնի քանի մը ամսու ի վեր ոկսեր է հրատարակել հայ հին ու նոր մշակոյթը մումանացոց (եւ հայերէն չպիտող ուումանահայերուն) ծանօթացնելու օգտակար գործին նուիրուած ամսաթերթ մը, «Revista de cultura armeana» : Յարդ լոյս տեսած են երեք թիւնը, ճոխ եւ այլազան բովանդակութեամբ, որ ամբողջապէս կը կաղմուի Հայոց հին ու նոր պատմութեան ու մէր աղպային մշակոյթի բոլոր ճիւղերուն նուիրուած յօդուածներով (ինքնագիր եւ թարգմանական), հայ գրականութեան հատրնտիր էջերու ուումաներէն թարգմանութիւններով: Իրենց աշխատակցութիւնը բերած են նախկին վարչապետ Փրոֆ. Ենրկա, որուն հովանաւորութեան տակ դրուած է այս հրատարակութիւնը, նախկին նախարար հայաղի Գրիգոր Թրանքու Ենաչի, Քարլ Թօթ, Ճիւլիոս Օրենստի, Գ. Հ. Զամպաքնեան, Հ. Սահակ Կողեան, Արտաշէս Արեգեան, Արշակը եւ Հայկ Աքթերեան, Գրիգոր Աւագեան եւայլք. Երեւած են հոն նաևւ ուումաներէն թարգմանութիւններ Ստչիկովսքի, Վալերի Պրիւսոփի, Տօքթ. Վ. Թորգոմեանի, Յ. Քիւրտեանի եւ այս տողերը գրողին յօդուածներու, Կիւմիւշկէրտանի Տիգրան Երկարին վրայ Թամի մէջ կմիլ Անրիոյի ընդարձակ յօդուածին, եւն: Հանդէսը զարդարուած է հին ձեռաղիբներու զարդարութիւններով: Աիրունի այդ հին արուեստի նըմուշներու վերաբաղրութեանց համար լայնօրէն օգտուած է իմ Roseraie ի հատորներէս, եւ շատ լաւ բրած է (ես ինքս արտօնած էի

զինք այդպէս ընելու), բայց մոոցած է աղքիւրը նշանակելու:

Պուքրէչի մէջ հրատարակուած է, տետրակի մը ձեւով, «Կ. Պոլսոյ Բժշկական Համալսարանի նախկին հայ ուսուցիչները» նիւթին վրայ Տօքթ. Վ. Թորգոմեանի Փրանսերէն շահեկան աշխատութիւնը զոր 1932 Սեպտեմբերին Պուքրէչ գումարուած Բժշկութեան Պատմութեան իններորդ Համաժողովին զրկած էր իրը հաղորդագրութիւն եւ ուր ի վեր հանած է այն կարեւոր գերը զոր հայ բժիշկ մը, Տօքթ. Շաշեան, Սուլթան Մահմուտ Բ. ի անձնական բժիշկը, ունեցած է Թուրքիոյ Բժշկական Համալսարանին հիմնարկութեան մէջ, եւ տեղեկութիւններ տուած է այն առանելինը հայ հմուտ բժիշկներուն վրայ որ հետզետէ զարդարուած այդ Համալսարանին մէջ իրը ուսուցիչ ծառայած են: Զենք մոոցած այն անձա՞ ու տղեղ բողոքը զոր այդ Համաժողովին մասնակցող աղգայնամու թուրք բժիշկներ եւ անոնց հետեւով Պոլսոյ թուրք թերթերը բարձրացուցին, ուրանալով Պոլսոյ Բժշկական Համալսարանին հիմնարկութեան մէջ հայ մեծ բժիշկի մը խորհրդատուի, մղիչի դերը այդ թթու եւ չափ ու սահման չճանչցող մեծամու ցեղապաշտութիւնը, որ թուրք լեզուն աշխարհի բուլոր լեզուններուն մայրը եղած ըլլալ կ'երեւակայէ, թուրք մաշկոյթը կը հոչակէ հնապոյնիր մարդկային մշակոյթներուն, անհերքելիորէն Հայաղի ըլլալը որոշապէս ապացուցուած Սինան ճարտարապետի մը թրքացեղ ըլլալը հաստատելու համար զուր տեղ անոր մարմինը զերեզմանէն կը հանէ ու զանկը կը զննէ եւ կը հերքէ այն հանրօգուտ զերը զոր Տօքթ. Շաշեան մը կատարեր է եւ որուն նման քեղմնաւոր զերեր կատարած են՝ գարերու ընթացքին՝ յօդուտ օսմանեան պետութեան եւ ամբողջ Արեւելքին՝ այնքան ուրիշ տաղանդաւոր Հայեր ալ, այս տեսակ հիւմնդագին աղգայնամութիւն մը վնասակար միայն կրնայ ըլլալ վերականգնած թուրքիային և «իւլամ» կայսրութեան մը աւերակներուն վրայ նոր կաղմուող թուրք աղդին:

*

Փրոֆ. Ն. Աղոնց կը շարունակէ հրատա-

բակել *Byzantion հանդէսին մէջ կամ այլուր իր հմտալից նորութիւններով լի Փրանսերէն ուսումնասիրութիւնները բիւզանդեան կայսութեան մէջ հայ տարրի կատարած գերին, ուուած մէծ դէմքերուն վրայ, ինչպէս եւ Հայոց հին պատմութեան այս կամ այն կարեւոր շրջանի կամ դէմքի մասին։ Վերջերս՝ առանձին տեսրերով լոյս տեսան՝ Annuaire de l'Institut de Philologie et d'Historie orientales-ի երրորդ հատորէն (1935) քաղուած, բնդարձակ ու շահեկան յօդուած մը Աշոտ Երկաթի վրայ (Achot Erkat, ou de fer, roi d'Arménie de 913 à 929), Byzantion հանդէսին Ժ. և Ժ. Հատորէն (1935 և 1936) քաղուած՝ հետեւեալ Երկու յօդուածները, Տարօնացիք Հայաստանի և Բիւզանդիոնի մէջ (Երկրորդ մաս), Մովսէս Խորենացիի Հայոց Պատմութեան բուականի մասին։ Աղոնց, շատ հեռու Հ. Վ. Հացունիէն, որ վերջերս՝ զրքոյիկի մը մէջ՝ հիմնուելով խախուտ «փասո» երու վրայ՝ կը կարծէր կարենալ Խորենացիին եւ դարու մարդ ըլլալը Հաստատել, Համամիտ է (ու շատոնց ի վեր) Հ. Ակինեանին, Փրոֆ. Յ. Մանանդեանին ու Գառնիկ Ֆնտոլեանին, որոնք զայն՝ տարբեր սպատճառաբանութիւններով բայց միւնոյն եղբակացութեամբ՝ թ. դարու մարդ կը համարին։ Խորենացիի Ե. դարու մարդ չըլլալուն ամենէն կարկառուն փաստերէն մին՝ ինչպէս եւ ինքս նկատել տուած էի Մովսէս Խորենացիի վրայ յօդուածիս մէջ (Անահիտ, Դ. տարի, թիւ 1-2), անոր բանած ժխտական դիրքն է Մամիկոնեանց հանդէպ, ջառագովական կողմնալութեալ վերաբերումը ի նպաստ Բագրատունեան տոհմին։ Ե. դարուն, ուր Մամիկոնեանք իրենց զօրութեան ու փառքի գաղաթիւնակէտին վրայ էին, ո եւ է հայ մատենագիր այդպիսի դիրք չէր կրնար բոնել. նոյնպէս՝ յաջորդ քանի մէ դարերուն, ուր Մամիկոնեանք կը շարունակէին տակաւին կարեւոր գեր խաղալ։ Խորենացիի պատմութիւնը զրուած կրնայ ըլլալ այնպիսի ատեն մը երբ Մամիկոնեանք սկսած էին տկարանալ եւ Բագրատունիք ապակայ տիրական ուժը զառնալու յոյսը կը ներչնչէին։ Աղեցութեան տակ Զամինեանի որ է. դարուն վերջերը կը դնէր Խորենացիին և նոյն ինքն*

Ֆնտոլեանի որ այդ միջոցին նոյնպէս է. դարու մարդ կը համարէր զայն, ես ալ անոր է. դարուն ապրած ու իր պատմութիւնը զրած ըլլալու թէզին յարած էի, իրեն վերաբերելով սակայն հայկական ինքնայտար պետութեան մը վերականգնման մէջ Բագրատունեաց երկու դար յետոյ կատարելիք զերը գուշակելու կարող հայրենասէր քաղաքաղէտի սուր բնազդական հոտառութիւն մը։ Արդ, անկից ի վեր Հ Ակինեան Խորենացիին Թ. դարու մարդ ըլլալը հաստատել ջանաց, բայց Ղեւոնդ Պատմիչի Հետ զայն նոյնացներու սխալը գործելով։ Մանանդեան իր կարեւոր աշխատութեան մէջ՝ ուրիշ փաստերու վրայ հիմնուելով՝ անով թ. դարու վերջերն ապրած ըլլալն ապացուցանելու ձգտեցաւ։ Այն շատ շահեկան ուսումնասիրութեամբ զոր այս պահուս կը համարակէ Անահիտի մէջ, Ֆնտոլեան կ'ուզէ ապացուցանել Մանանդեանին բերած փաստերէն — զոր ամուր չի գտներ — տարբեր փաստերով, թէ Խորենացի թ. դարուն վերջերն ապրած ու զրած է իր Պատմութիւնը, և ինչպէս նամակով մը ինծի յայտնած էր։ Մամիկոնեանց Եւ Բագրատունեաց հանդէպ Խորենացիի բոնած դիրքը Ֆնտոլեանի փաստերուն մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ։ Աղոնց, յիշատակելով Հանս Լեզիի մէկ նոր յօդուածը, ուր ան կը կարծէ թէ Խորենացիի Պատմութիւնը՝ Վասիլ Ակայսեր ակնարկութիւն մը պարունակելուն համար՝ զրուած պէտք է ըլլայ 876ի և 885ի մէջտեղ, կը հերքէ այդ կարծիքը՝ Հաստատելով որ Խորենացիի ակնարկութիւնը Վասիլին չի վերաբերի բնաւ, այլ ապահովապէս՝ պարսիկ թագաւորի մը, Վաղարշին, և Խորենացիի մասին կը զրէ Հետեւեալը՝ «Գալով բազրատունեան ձգտումներուն, որոնցմով տոզորուած է Խորենացիի զործը, անոնք մեղ չին պարտաւորեր Հայոց Պատմութեան զրչութեան թուականը մինչեւ Աշոտի արքայական զահ բարձրանալը յետաձգել։ Խորենացիի բազրատունեան համակրութիւններուն կ'ընկերանայ անոնց հակառակորդներուն՝ Մամիկոնեաններուն՝ հանդէպ չարակամ զգացում մը։ Արդ, Աշոտի օրով, Մամիկոնեանները այլ եւս ո եւ է դեր չէին կատարեր եւ շատոնց ի վեր քաղաքական թատերաբեմէն անհետացած էին։

Արծրունաններն էին որ այդ միջոցին կը մըր-
ցէին Բաղրատուննաց հետ : Խորենացիի ձգուու-
մը Մամիկոննեանները վար զարնելու՝ կ'ապա-
ցուցանէ թէ իր գործը զրուած է այնպիսի ա-
տեն մը ուր Մամիկոննեանները տակաւին իրենց
զերը աւարտած , իրենց վերջին բառը բառած
չէին , բայց եւ այնքան տկարացած էին ու
պատմագրին սրատես աչքը կրնար ընդնշմա-
րել թէ անոնց դատը կորսուած էր եւ թէ ա-
պագան այնուհետեւ պիտի պատկանէր անոնց
խոհեմ մրցակիցներուն , Բաղրատունիներուն :
Այսինքն թէ Խորենացիի գործին թուականը
Մամիկոննեանց տոհմի մայրամուտի չըջանին
կրնայ ըլլալ : Այդ մայրամուտը եկաւ 775 տար-
ուան եղերական դէպքերէն յետոյ եւ վերջա-
ցու Մամիկոննեանց անհետացումով՝ որուն կը
զուգադիսէին առաջին յաջողութիւնները Ա-
շոտ Մսակերի (մեռած 826ին) որ Բաղրա-
տուննաց զօրութեան ճշմարիտ վերականգնիչն
եղաւ» :

* *

Քանի որ օտար լեզուով արժէքաւոր դոր-
ծեր արտազրող Հայերու վրայ կը խօսիմ ,
պէտք է հաճոյքով յիշատակեմ նաեւ հոս անու-
նը հանձարեզ Հայու մը , որ օտար մէծ միջա-
վայրի մը մէջ հեղինակն է հանդիսացեր ոչ թէ
դրքի մը , այլ նշանաւոր զիւտի մը , որ անոր ա-
նունը ամենէն անմահ , ամենէն աշխարհահըռ-
չակ անուններէն մին պիտի դարձնէ , այն է
անունը Տօքթ . լ . Գասապեանի , որ Ամերիկայի
մէջ՝ զտած է մեթոտ մը մեռեններու մարմինը
կարծրացնելով յաւիտեան պահելու , այն վիճա-
կին մէջ , այն զոյնով զոր ոնի ու եւ է մէկը
հոգին աւանդելէ անմիջապէս յետոյ : Կարելի
պիտի ըլլայ մեռելը պահել յաւիտեան՝ ոչ
միայն իր անեղծ կերպարանքով ու զոյնով ,
այլ ինչ զիրքի մէջ որ ուզուի , պառկած , նըս-
տած , կամ սեղանի մը առջեւ՝ դրելու վրայ ,
եւն . : Ամերիկեան Քոնկրէսը , որուն ներկայա-
ցուցած է իր զիւտը Տօքթ . Գասապեան , եր-
կու տարի փորձեր կատարել տալէ յետոյ , մե-
նաշնորհ տուեր է անոր , յայտարարելով պաշ-
տօնապէս թէ այդ զիւտը քսաներորդ դարու

ամենէն կարեւոր զիւտերէն մէկն է : Տօքթ .
Գասապեանի գտած մեթոտին չնորհիւ , մեռե-
լին մարմնոյն պահպանումը կը կատարուի նոյն
իսկ լաւագոյն կերպով քան ինչ որ կը ստաց-
ուէր հին զմուսման մեթոտով , որուն սակայն
զաղանիքը լիովին չէր զտնուած ցարդ . մինչ
եղիպտացւոց զմուսմած մարմինները մագաղաթի
զոյն առած են , այս զիւտով մարմինը իր
բնական զոյնը կը պահէ . զմուսուած մարմինը
փաթաթի մէջ կը պահուէր եւ փաթաթը քակ-
ուելու առեն մարմինը կրնար փշուիլ , այս
զիւտով մարմինը ընդմիշտ անվթար կը մնայ :

Ա . 20ՊԱՆԵԱՆ

Յ . Գ . Յաղաքի վերջին թիւերէն մէկուն
մէջ Արագ Ս . Ղաղարու Միարանութեան կը
թելազրէ հանդուցեալ Հ . Արսէն Ղաղիկեանի
մարմինը Փատուայէն փոխադրել վենետիկ :
Այդ ինդրանքը ես՝ Անահիտի մէջ՝ մեծանուն
Միսիթարեանին մահէն անմիջապէս յետոյ ներ-
կայացուցի , եւ ատկից զատ նոյնը կրկնեցի նա-
խորդ Արքահօր եւ Հ . Փէշիկեանին ուղղուած
նամակներով : Այն ատեն ինծի պատասխան-
ուեցաւ թէ Հ . Ղաղիկեան միայնակ չէ Փատուա ,
ուրիշ Միսիթարեաններ ալ , բաւական յայտնի
դէմքեր , որ հոն վախճանած են , այնուել են
թաղուած : Այդ պատասխանը զոհացուցիչ չէր .
Հ . Արսէն Ղաղիկեան Ս . Ղաղարու Միարանու-
թեան մեծագոյն դէմքերէն մին եղած է , ա-
նոր վաստակը ընդարձակ է եւ թանկարժէք :
Անոր իրաւունքն է որ իր մարմինը հանդչի Հ .
Արսէն Բաղրատունիին ու Հ . Եղուարդ Հեր-
միւղին մարմիններուն մօտ : Ս . Ղաղարու Միա-
րանութիւնը երկու պարտականութիւն ունի
այդ մէծ Միսիթարեանին հանդէպ , անոր կի-
սաւարտ թողած խոշոր աշխատութիւնը , Մա-
տենազիտութիւնը , աւարտել ու հրատարա-
կել ու անոր մարմինը փոխադրել Ս . Ղաղար :
Ուրախ եմ որ իմ Եղբայրակիցներէս մին կու
գայ հիմայ ուժ տալ իմ բանաձեւած խնդրան-
քիս եւ նոյն խնդրանքը անդամ մը եւս կը դնեմ
Ս . Ղաղարու նորընտիր Արքահօր եւ ամբողջ
Միարանութեան առջեւ :

Ա . 9 .